

184

ՎԻԿՏՈՐԻԱ ԱՂԱՆՈՒՐ

# Ն Ա Ր Ե Ր Գ Ե Ր

ԹԱՐԳՄԱՆԵՑ

Հ. ԱՐՄԵՆ ԴԱԶԻԿԵԱՆ

ՄԻ Ի ԹԱ ԲԵ Ա Ն Յ Յ



ՎԵՆԵՏԻԿ - Ս. ՊԱԶՈԲ

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

1910

85

Ա-44

06.02.2013

7855

22 MAY 2009

19 NOV 2010

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

ՔԵՐԹՈՂԱԿԱՆ

ՄԱՏԵՆԱԳԻՐԱԿԱՆ

ԺԴ.



32932-61

Պ Ղ. Բ Ա. Յ Ա. Վ կիկտորիա Աղանուրի  
առյն Նոր Քնարական երգերը՝ թարգմա-  
նելու ձեռնարկած պահուս՝ աւելորդ կը  
համարիմ կրկնել հոս իր կենսագրութիւնը.  
փափաքողը կրնայ գտնել Վիկտորիայի  
«Յաւիտենական Զրոյց»ին Յառաջաբանին  
մէջ, ուր դրած եմ մանրամասն, ինչպէս  
նաեւ իտալական մամուլին գնահատու-  
թիւններն իր հանճարին և արուեստի մա-  
սին։ Հայութեան այս չքնաղ բեկորը՝ ի-  
տալական գեղածիծաղ երկնցին տակ եր-  
գեց, հառաչեց, սիրեց, և հուսկ՝ անողորմ  
հիւանդութեան մը զոհ եղաւ՝ դեռ իր ու-

1. Այս հատորէն 15 քերթուած արդէն թարգ-  
մանած և դրած եմ «Յաւիտենական Զրոյց»ին  
մէջ, առնելով լրագիրներէ կամ շանդէսներէ,  
զորս Վիկտորիա կը զրկէր ինծի։

Հ. Յ. Յ. Յ.

Ժերուն կենսալիր առուգրութեանը մէջ, տա-  
նելով իր հետ գերեզման՝ զինքը պաշտող  
իր ամուսինը եւս, որ անձնասպան եղաւ  
չկարենալով տոկալ անհուն վշտին:

Իտալական մամուլը անխտիր՝ հայ մա-  
մուլը եւս անտարբեր չմնաց՝ ողբաց գող-  
տրիկ ու վառվուն հանճարի մը տարա-  
ժամ այս անհետացումը, և թրոֆ. Պոք-  
քափունի, խմբագիր «Գրական Հոռմ»  
հանդէսին՝ որուն կ'աշխատակցէր Աղա-  
նուր, իրեն նուիրեց Յունիսի պրակը ամ-  
բողջովին, որուն մէջ յիսունի չափ նշա-  
նաւոր զրագէտներ և զրագիտուհիներ՝<sup>1</sup>  
որոնց մէջ կան նաեւ ֆրանսացիներ և

1. Անդունիոյ Ֆուկացցարոյ, Էնրիքոյ Գասողէլ-  
նուովոյ, Բուրէցյ Մոլմնդի, Ատա Նէկրի, Տո-  
մէնիքոյ Չիամբոլի, Ալֆրէտոյ Պաչէլի, Իտա-  
Պաչչինի, Յովինաննա Պառէո, Վինչենցոյ Պոքքա-  
փունի, Զէզարէ Ֆանի (նախարար Հանրային  
կրթութեան), Եռլանտա, Զելենէ Վաքրարէսոյ,  
Լուիճի Կրիլի, Կուիտոյ Մածծոնի, Կուիտոյ  
Մէնաշի, Մարիա Բէզէ-Բասգոլագոյ, Ֆրանչէս-  
քոյ Տիազ-Բլազա, Ակուսոյ Ֆէրրէրոյ, Ատոլֆ  
Ոփօ, ևն, ևն:

— 4 —

սպանիացիներ, արձակ թէ ոտանաւոր՝ ի-  
րենց ցաւը սեւազրեցին, շեշտելով նէրա  
հանճարին խորութիւնը, անձին բարու-  
թիւնը, խառնուածքին զմայլելի ճկունու-  
թիւնը, արուեստին մաքրութիւնը, մտա-  
ծումներուն ազնուական վեհութիւնը, և իր  
շնորհալի գեղեցկութեան ու բարութեան  
բաղցրադաշնակ ի մի ձուլումը:

Իտա Պաչչինի կը զրէ. «Բախտը չու-  
նեցայ Վիկտորիան ճանչնալու, և ո և է  
անձնական յիշատակ զիս իրեն չի կապեր.  
Քայց արուեստագէտի անկեղծութեամբ և  
կնոջ գորովով կու լամ անհետացումը մեր  
երկինքներուն լուսապայծառ այս աստղին,  
և կը մալթեմ որ փութով ազնուական  
յուշարձան մը՝ կազնուած Հառվմայ մէջ՝  
ըսէ բոլոր իտալացի քաջակորով կինե-  
րուն, թէ գեղեցկութեան ինչպիսի՝ հիա-  
նալի ներգաշնակութեամբ մը ձուլուած  
էին այս Ամենազնիւ կնոջ մէջ Բարու-  
թիւնն ու Հանճարը»:

Յովինաննա Պառէո՝ դուստր Գաղղիոյ

— 5 —

դեսպանին ի Հռոմ՝ և հայ մօր, մտեր-  
մուհի Աղանուրի, գեղեցիկ յօդուած մ'ունի  
«Երազ և կեանք» խորագրով, որուն մէջ՝  
ի միջի այլոց կ'ըսէ. «Մինչեւ իր վերջին  
վայրկեանները՝ հիւանդութենէն ընկճուած  
թէեւ՝ ուրիշները կը մտածէր, ուրիշներուն  
օգնութեան կը հասնէր, կը թեթեցընէր  
անոնց վիշտերը՝ օժտուած ըլլալով ըմբռո-  
նողութեան հազուազիւտ ձիրքով։ Եւ բո-  
լոր անոնք՝ որ ճանչցան իր գեղեցիկ, սի-  
րուն աչքերը, պիտի յիշեն միշտ զայն։  
Սաստիկ կը սիրէր ծառերն ու ծաղիկնե-  
րը, իրեն և անոնց միջեւ տեսակ մը նմա-  
նովթիւն զգալով։

Էնրիքոյ Գասդէնուովոյ նշանաւոր գրա-  
գէտը կը զրէ. «Շատ անզամներ չի՝ պա-  
տահիր որ երբ հեղինակի մը վրայ կը  
հիանանք՝ տանջող կասկած մը կ'արթնայ  
մեր մտքին մէջ, և մենք մեզի կը հարցը-  
նենք. — Բայց իրաւ այնպէս է ան՝ ինչ-  
պէս որ իր զրքերը մեզի կը ցուցնեն զայն։  
Անկեղծ է իր խանդին, իր արցունքնե-

րուն, իր տարփանքներուն, իր բարկու-  
թեանը մէջ։ — Եւ քանի՝ անզամներ երբ  
մանը պրապտեր ենք, ստիպուեր ենք ըսելու՝  
թէ մարդուն և արուեստագէտին միջեւ  
անդունդ մը կայ։ Վեկտորիա Աղանուրի  
մասին առանց վարանելու կրնանք հաս-  
տատել՝ որ իր քերթուածները հայելին են  
իր հոգւոյն ազնուական խրոխտութեան,  
իր սրտին անուշակ բարութեան։ Մանա-  
ւանդ թէ պէտք ենք աւելցնել՝ թէ իր  
մեծ սրտին մէկ մասը միայն, իր ընտիր  
հոգւոյն մէկ մասը միայն ի յայտ կու զայ  
իր զրոյի զործէն, և թէ՝ թէպէտ վերջին  
ժամանակաց իտալական ընարական եր-  
գերուն լաւագոյններէն քանի մը հատ կը  
թողու նէ մեզի, ով որ անձամբ չճանչցաւ  
զայն, չի կրնար գնահատել արժանաւո-  
րապէս։»

Տոմէնիքոյ Զիամբուի «Աղանուրը երի-  
տասարդ» հրաշալի յօդուածը հետեւալ  
տողերով կը սկսի. «... Բարի տիկինը՝  
զոր բանաստեղծութիւնը, հայրենիքը, ա-

մէնքնիս այսպէս անակնկալ կերպով կոր-  
սընցուցինք, մինչդեռ նէ ինքն հաւատք ու-  
նէր դեռ եւս ծաղկելու իր առողջութեան և  
արուեստին մէջ, իր ոտանաւորները կար-  
դացող և զինքը բարեկամ զգացող ամէն  
սրտի մէջ թողուց այնպիսի դառն կսկիծ  
մը, որ կարծես սփոփանց մըն է խօսիլ  
նէրա մասին զինքը սիրող հոգիներու խուռն  
բազմութեանը մէջ, սէր մը՝ առաջ եկած  
հիացումէ և համակրանքէ, յարգանքէ և  
հաճութենէ: Զկայ մէկը որ զայն ճանչցած  
ըլլայ և զգացած իր նկարազրին զմայլելի  
ճկունութեան, հանճարին խորութեան, զա-  
դափարներուն վսեմութեանը մէջ, և իրեն  
կապուած չըլլայ հիացումով, զրեթէ ե-  
րախտագիտութեամբ՝ նէրա ուրիշ կիներէն  
այնքան տարբեր ըլլալուն, ըլլալով հան-  
դերձ անոնց նման առաջինի, հանճարեղ  
և ազնիւ: Իր մէջ՝ ընդհանրապէս՝ բա-  
նաստեղծ միայն տեսնուած է. բանաս-  
տեղծ ամենանոր՝ քնքուշ և հզօր միան-  
գամայն, որ գիտէր ըսկը հոգւյն բոլոր

— 8 —

գաղտնիքները՝ հետզհետէ մարող նազելի  
փափկութիւններով, և կրքին բոլոր խօ-  
լութիւնները՝ ակնարկութիւններով, փայ-  
լակումներով կամ անակնկալ և վսեմ նո-  
թերով: Բայց եթէ մէկը կարենար հետա-  
զոտել նէրա զգացումը, թափանցել այն  
գաղտնիքներուն մէջ՝ զորս նէ կը ծածկէր  
խստօրէն, տեսնել յստակ այն սփինքսի և  
վհուկի ուղեղին մէջ, պիտի ընծայէր կնոջ  
ազնուականութեան ուրիշ կորով մը, կամ  
աւելի լաւ պիտի ըմբռնէր իր արուեստը:  
Թանկազին տուփ մըն էր նէ՝ լի պսպղուն  
և հազուազիւտ գոհարներով, զորս նէ զրե-  
թէ ուրախութեամբ կը ծածկէր. գուցէ  
անզիտակից, գուցէ համեստ, գուցէ տհաճ  
ժողովրդականութենէ՝ որ գովեստներով իսկ  
կը պղծէ գեղեցիկ բաները»:

Ատա նէկը կը զրէ. «.... Մեռնողը՝  
մեր բանաստեղծուհիներէն ամենէն ազնիւը  
և ամենէն մաքուրն էր: կը խօսին իր մա-  
սին իր քերթուածները. կը խօսի իր մա-  
սին և վեցհարուածեանը՝ որով ինքզինքն

— 9 —

սպաննեց իր կողակիցը, մինակ մնալէն  
չափազանց վախնալով», ևն, ևն:

Այսպէս և միւս բոլոր գրագէտներն ու  
գրագիտուհիները՝ իրեն մտերիմ կամ ոչ  
այսպիսի զգացումներով և տեսութիւննե-  
րով կը խօսին Ողբացեալին առաքինու-  
թեանց և հանճարին վրայօք, որոնց կը  
ձայնակցի և իր թարգմանիչը՝ որ զինքը  
թէ՛ մօտէն և թէ՛ հեռուէն՝ անընդհատ թըդ-  
թակցութեամբ՝ ճանչցած է, խառնելով իր  
արցունքները՝ թափուածներուն, և յաւի-  
տենական հանգիստ մաղթելով բարի և  
առաքինի հոգւոյն:

Հ. Ա. Պաջունեան

## ԱՐԿՏՈՐԻՑ ԱՂԱՆՈՒՐԻ

Սուզ է հագեր Տրասիմեն,  
Սուզ՝ Ագրիոյ թագուհին.  
Զոփաց Մասիս իր հիմէն,  
Սեւ հագաւ հայն, հայութին:

Մայիսի օր մը զըւարթ,  
Աղու խօսնակ Վիկտորեա,  
Երբ կը բանար թերթն իր վարդ,  
Թողուցիր կեանքն առօրեայ:

Քնարիդ թելերն անուշիկ  
Սէր ու մայիս կ'երգէին,  
Ու մայիսի մէջ յուշիկ  
Խըրեցար զոգն անհունին:

Խոր՝ երազուն աչքերուդ  
Մարեցաւ լոյսը զըւարթ,  
Խամրեցաւ վարդն այտերուդ,  
Նոեցին շըրթներուդ լազուարթ:

Գեղեցկութիւն, մայիս, սէր,  
Աւ իրմէ երգ մի՛ խընդրէր.  
Լուռ է յաւէտ մուսան ձեր,  
Լուռ է սոխակը ձեր հէք:

Սուր է հազեր Տրասիմեն,  
Սուր՝ Ագրիոյ թագուհին.  
Զոփաց Մասիս իր հիմէն,  
Սեւ հազաւ հայն, հայուհին:

\* \* \*

Ո՞վ Վիկորեա, էիր համակ բարութիւն,  
Էիր համակ պարկետութիւն՝ սէր ու գեղ.  
Մարմնէդ շընորհ կը կաթէր...  
Բայց կը մոընչը անքիծ հոգիդ, կը գոռար  
Կախմիրներու, խազմներու  
Ահեղադորդ խօշիւններուն դէմ դըժնէ,

Ու կը շանթէր իր ցասումն՝  
Եղայրութեան, սիրոյ սուրբ գրօշն ի ձեռին:  
Կը բաբախէր կուրծքիդ տակ,  
Կընոշ կուրծքիդ՝ արի ոգի մ'առնական.  
Կ'ըմբոսուանար, կը փըրփիրէր  
Երակներուդ մէջ հայ արիւնն ընդվզող.  
Ու տագնապներն, հոգեվարքներն հեռաւո՞ր  
Եղայրներուդ, քոյրերուդ՝  
Կը բզբատէին քընքուշ սիրտդ.  
Ու բըզբատուած Հայստանիդ համար դուն,  
Ահեղօրէն մեծաշուք երգ Կ'ուզէիր  
Քու մուսայէդ, որ ցըրցըտէր, յշոտէր  
Պատառ պատառ գահիճներուն մարդասպան  
Ուարինըուշ ձեռուըներն:  
Ու վըհուկի կորովաբիր աշքերովդ՝  
Նըշմարեցիր Գողգոթայի լերան վրայ  
Լուսալիր այգ մը զըւարթ,  
Եւ քընարիդ ահեղազոռ լարերով  
Հայոն Զատիկն երգեցիր,  
Երբ հայը գեռ կը խաչուէր  
Մարտիրոսի կըտտանքներով ահաւոր:  
Զատիկն եկաւ, եւ հըրճուեցաւ քու հոգիդ  
Այն նորահրատ արշալոյսին կարմիրով.  
Բայց ժանտաժուտ էր այն կարմիրն, յըզի էր  
Քրէիքուր, պի՛զ սաղմերով...

Ու արիւնով լըւաց չըքնաղ կիլիկեան՝  
Խոցոտելով հայու սըրտիկըդ սիրող:  
Ու քու մուսադ չըկըրցաւ երգ մ'որոտալ  
Ահեղօրէն մեծաշուռք...  
Հիւանդ էիր, անազորոյն ցաւ մը ժանտ  
Վատախտարակ ճապուններովը կուածագ  
Արի ոզիդ կ'ընդուլնէր.  
Ու յըղեցիր ցաւու սըրտիդ ողջոյններն  
Անոք, անտէր որբերուն...  
Ու երբ մայիսը չըքնաղ  
Կեանք կը ընչէր ամենուն,  
Վիրաբուժին երկաթին տակ մահառիթ՝  
Յետին չընչիկըդ տըւիր:

\* \*

Աւաղ քեզ, հէ՛ք վիկտորեա...  
Հոն ուր ծընունդ կ'առնէ մարդ,  
Հոն եղաւ քու գերեզմանդ.  
Սիրոյ երգիչըդ քընքուչ  
Սիրոյ սլաքին եղար զոհ.  
Կեանքի յօյսով, թընդիւններով լի էիր,  
Ու կ'երգէիր զոն վաղիւն,  
Այդ անըստոյգ՝ ժանտ վաղիւն,

— 14 —

Հըռչակելով անոր գիւթանքը անհուն,  
Անոր գիւթանքն անթառամ:  
Բայց ան քեզ մահ կը դարբնէր.  
Զէր պատրաստեր ջինջ կապոյտ,  
Այլ մըրըրիկ. ոչ ծաղկազարդ բըլուակնէր,  
Այլ խորանդունդ վիհեր... մահ...  
Կարապի երգդ եղաւ վաղիւը դըժխեմ...

\* \*

Ու կը լըուս հիմա երգիչըդ լոռւթեան.  
Լուր են քնարիդ թըրթուն թեկերն հոգեզմայլ.  
Անհունութեան ծարաւ հոզիդ սըլացաւ  
Գէպ ի անհունն անոլորտ.  
Քընարդ հիմա անհունին մէջ կը հընչէ:  
Մահացու կեանքըդ կարճատեւ եղաւ շատ,  
Երշանկութիւն չըտեսար, հէ՛ք վիկտորեա:  
Ասատօրէն չնորհեց քեզ  
Բարի բնութիւնն հանճար, սէր,  
Հարստութիւն, շընորհ, ազնիւ սիրու՝ հոգի.  
Մահը ամէն ինչ փըզրեց...  
Մըխիթարուէ՛ սակայն, գողտիկ Աղանուր,  
Ու նայէ վար դամբանիդ,  
Ու յաղրանակրիդ տես, նայէ վարդերուն,  
Դափինիներուն անհամար:

— 15 —

Փառքիդ շողիւնն Արեւելքէն ճաճանչեց,  
Արեւելքի մեղմիկ սըղնին հայկական  
Քու վարդ այտերդ համբուրեց,  
Եւ ինք Շընորհն իր կուսագեղ մատներով  
Գեղեցկութիւնդ յօրինեց.  
Եւ հայկական խոշոր՝ թուխ  
Ազքերուդ մէջ երազուն  
Դրաւ թափանցող՝ լուսալիր զոյգ կայծակներ..  
Ասոնք անցան քեզի հետ,  
Բայց թողուցիր դու մեզ երգերըդ գոհար,  
Որոնց մէջ գուն ծրաբեցիր սիրտդ ու հոգիդ  
Դաշնակառը, չնորհալի.  
Ու քեզ պիտի մոռացօնքն իր խաւարով  
Զըպարուրէ, եւ համբաւդ  
Ա՛լ հոյակապ դարձած հընչէ պիտի միշտ,  
Ո՞վ գեղանոյշ վիկորեա...

Հ. Ա. Պատինեան



Vittoria Alaudor


32932-61  
32932-61

ՆՈՐ ԵՐԳԱԿԱ

Նոր երգակա

- 17 -

2



## Ս Ի Ր Ո Յ Ե Ր Գ Ը

Եղբայրական հաւատքի դիմակ դըրած եթէ գայ  
Նենզը քեզի , եւ հընձէ քու դաշտերուդ վըրայ  
[դաւն ,

Եւ մոռացօնկը գործէ իր վատութիւնը դըժնեայ ,  
Թողքու հոգիդ յեղյեղէ քու տազնապիդ ու վշտիդ  
Որ հոս եմ ես անվըտիտ :

Եթէ մըրթիկը փըշրէ երազին թեւն օդահերձ ,  
Ու դալկութիւնն ելլէ վեր եւ տարածէ իր ճանկերն  
Հոն ուր ըղձանքըդ կերտեր էր գըրգարան բար-  
[ձրաբերձ ,

Ուրախութեան եւ յուսոյ նոր ճաճանչներ լուսագէս  
Գեզի պիտի ցաթեմ ես :

Ու թէ խաւարը երբէք ճակատազրին ճամբուն վրայ  
Գեզ պարուրէ ու քաշէ վար՝ անդունդին զաշացու  
Ալքերուն մէջ , կանչէ՛ դուն , դուն իմ անունըս  
[կարդա ,

Եւ ես՝ ըրած սիրտըս ջահ՝ պիտի թըռչիմ փու-  
Ու քեզ պիտի փըրկեմ ես : [թապէս

## ՀՊԱՐՏՈՒԹԻՒՆ

Այն վերջին նայուածքն անոր կը զուրցէր。  
« Ինչու համար չես հաւատար, ինչո՞ւ  
« Պիտի սըտէի. հոգիս բովանդակ  
« Չես տեսներ դուն այս իմ աշքերուս մէջ:

« Կեցի՛ր, մի՛ ստիպեր զիս որ պաշտպանեմ  
« Ինքզինքս, հերքեմ խօլ ամբաստանութիւնն»:  
Այս կերպով բիեերը կ'աղաչէին,  
Բայց չըբացուեցան կարմրալար շուրթերն:

Փռք

## ԱՐ ԳԱՐՄՔՆ ՍԻԼՈՒԱ

Ո՛չ, վասըն զի ուսերըդ բախտն՝ ալքունի՛  
Ծիրանիով ծանրացուց՝  
Սանդուղներէդ կ'ելեմ վեր,  
Եւ կը զարնեմ քու գըրան  
Եւ կ'երգեմ այս մատրիկալն։  
Այլ լաւ զիտեմ որ դուն մեռած ջըրերու  
Ըստորմիքէն կապտորակ  
Կը սաւառնիս՝ հոգւոյն անխէթ թեւերով՝  
Դէպ հոն՝ ուր մէկը չլկայ  
Որ գըրուատէ կամ բասրէ.  
Դէպ ի զմայլման լըռութիւններն, երազի  
Դէպ ի մարզերն անսահման,  
Գաղափարին դէպ ի ազատ երկինքներն։  
Գիտեմ որ դուն խանդակաթ  
Զես երկրաւոր պերճութեանց  
Եւ զըռեհիկ պարծանքի,  
Գիտեմ որ քու երգերուդ  
Մէջ կայ նըշոյլ ու փայլակ.  
Եւ կը սիրէ ու կը ճանչնայ քու ոգիդ

Փոթորիկներն ու կոփւներն,  
Եւ ստորաքարչ կըրքերու դէմ կը ցասնու:  
Ասո՞ր համար իմ հոգիս,  
Ո՞վ քոյր, ըզքեզ կ'ողջունէ:

«ՏԵՍԱՅ»

Տեսայ որ մութ մահճիս քով  
Ամբիծ հրեշտակը մահուան  
Կը մօտենար հըրճուանքով՝  
Ճաճանչագեղ՝ աննըման:

Փունջն իր ոսկի մազերուն  
Եր աչքերուն վարագոյր,  
Ու ժըպիտով շըրթներուն  
Կ'ըսէր ինծի. — Հետո եկուր: —

Յափըշտակուած լուսակաթ  
Գողտըր դէմքովմ՝ հոգեւին,  
Սին գործերէ խոնջ՝ վըհատ,  
Կ'երկընցընեմ իմ ձեռուին:

Եւ սիրտըս երբ մահացուի  
Այն կատարեալ հանգըստեան  
Սուրբ հաւատքին կը բացուի,  
Զոր կը չնորհէ ինք միայն,

Կը շընչէ ձայն մը ժըպիրհ  
իմ ականջիս մօտ յանկարծ.  
«Արթընցիր, օ՞ն, ոտք ելիր,  
Քալէ՛, խաչդ ուսըդ զարկած»:

## ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՍԷՐ

Պիտի ուզե՞նք զիրար սիրել, եղբայրներ,  
Պիտի ուզե՞նք վանել վտարել քէնն ու ոխն,  
Ատելութիւնը, նենգն ու դաւն ու նախանձն,  
Ու բոլոր մութ կիրքերը մեր սընապարծ  
Ունայնութեան յաղթահարուին, ու խօսի  
Բարձըր, ազատ, յըստակ այն ձայնը միայն,  
Որ կը խեղդուի, կը ծածկըւի շատ անզամ  
Տըխուր՝ պըղտոր հըպարտութեան ճիչերէն,  
Կայէնի ժանու ու վատշլէր մոլուցքէն:  
Պիտի ուզե՞նք սիրել զիրար, ու սիրել  
Բարին, ընել բարին, հըզօ՛ր թեւերով  
Թըռչէլով վեր ամէն մըթին անդունդէ՛,  
Կամքերնիս մեր ափին մէջ պինդ բըռնելով,  
Լուսացընցուղ եւ շեշտ՝ զերդ սուր մ'յեսանուած՝  
Ժիտ եւ արթուն թըշնամիին զէմ՝ չարին:  
Պիտի ուզե՞նք որ մարտկոցներն իյնան վար,  
Զարդուիըլուր ըլլան բոլոր շըղթաներն,  
Եւ զուարթալոյս աչուրներով գիտել պիշ  
Այս գերագոյն զեղեցկութեամբ պատարուն  
Անհետազօտ ըսրանչելի տիեզերքն,

## Դ Ա Տ Ա Ս Ա Ն

Այս մարգերն , այս անտառակներն , այն լեռներն  
եւ այն ծովն . օ՞ն , թող միակամ միաշունչ  
Չեռքերն իրար փընտոեն , կըցուին իրարու  
Եղբայրական սեղմումներով , եւ յուզուած  
Խօսքը գոռայ . Սիրենք զիրար , վաղը մենք  
Պիտի չկըրնանք այլ եւս ներել մէկմէկու ,  
Եւ յոյս մ' , երազ մը տալ փախչող այս ժամուն  
Եւ կամ պարգեւ մը գըթութեան : Վաղը մենք ,  
Քաղցր եղբայրներ՝ որ մեզի հետ կը տեսնէք  
Արեւն եւ այս ջինջ զիշերներն , եւ անքուն  
Աստղերու այս յաւէրժական հրաշալիքն ,  
Ո՞վ եղբայրներ , վաղը պիտի մեռնինք մենք :

Երկընքի դրան դիմաց հոգի մ'երեւցաւ ,  
Եւ մեծ հրեշտակ մ'անոր հարցուց . — Ո՞վ ես գուն :  
— Ըզգաստացող մեղաւոր մ'եմ , կը յուսամ  
Եւ կը խընդրեմ ինձ մըրցանակ : — Պատմէ արդ  
Ի՞նչ էր յանցանքդ եւ ի՞նչ զըղջումդ : — Սիրեցի  
Զայն որ սիրոյ կըտղուցքներու խօլ թափով'  
Ահեղօրէն , շամբչօրէն ինձ անձնատուր՝  
Տարփանքներու սէգ ու պըղտոր հորձին մէջ  
Կ'արհամարհէր նոյն խսկ երկնի պատիժներն :  
Օրին մէկն ես յանկարծ վախէ բըռնըւած  
Եւ մըտածկույ յաւէրժական փըրկութեամբս ,  
Ուզեցի այն արբշիս հոգին սիրավառ  
Մերժել ինէ . եւ զի անէց շուտ պըրծիմ ,  
Ըստիպուեցայ (նէ փաթթըւած էր ինծի  
Յնորակոծի մ'յամառութեամբ) յօշոտել  
Պատառ պատառ , անփոյթ նէրա ճիշերուն  
Ուարիններուն . սակայն պըրծայ վերջապէս :  
— Կորսըլէ , գնա (պատասխանեց խըստօրէն  
Հրեշտակը) , շուտ այս սուրբ սեմէն հեռացիր .  
Ամէն ասեմ՝ զայն կը պըղծես կենալով : —

Ա Ա Ա ի ի \*

(Առ Կ. Մ.)

Ուրեմն, ով օրիորդիկ, առ վաղիւ ...  
Երբեք մտածե՞ր ես, ըսէ ինձ, ի՞նչ գաղտնիք  
Կը պարփակէ իր մէջ այս բառն. ոչ անցեալն  
Եւ ոչ ներկան՝ թէեւ ժըպտուն՝ ծիծաղկոտ  
Զընաղագեղ արեւով,  
Չունին գիւթանքն, անթառամ՝  
Անհուն գիւթանքն այն բառին,  
Թէ երբոր ան ըսպառնայ, թէ խոստանայ.  
Զի իր իմաստն յըստակ է. -  
Ո՛վ զիտէ ի՞նչ նոր պատահար կը սպասէ  
Մեզի. խօսքե՞ր անուշակ  
Թէ գարաններ մատնիչնեռու. ջինջ կապճյու  
Թէ մրըրիկներ. անտառակնե՞ր լեռնային  
Եւ ծաղկազարդ մարգե՞ր, աղուոր բըլրակնե՞ր  
Թէ խորանդունդ վիճեր, ժայռեր սեպ. վաղիւ.  
Վաղիւ, կախարդ անծանօթ,

\* Վերջին քերթուած Վիկտ. Աղանուրի.

## ԵՐԱԶԻՆ ՄԵԶ

Զոր ցնորդք զուր կը պատէ  
Ուրախութեան եւ կամ սուզի ըզգեստով.  
Վասըն զի միշտ կը խաբէ:  
Յաւէրժական լսփինքս, որու ամէն ինչ  
Տեղիք կու տայ, եւ որու  
Հնարաւոր է ամէն ինչ:  
Ամէն ինչ. ով օրիորդիկ, կ'իմանա՞ս:  
Նըշոյլ մ'յանկարծ կը հալէ  
Կը ցըրուէ մէզ՝ մառախուղ.  
Եւ ցընծութիւնը մայիսի կը դառնայ  
Անոյշ բոյրեր բերող մեղմիկ սիւրին հետ:  
Ամէն ինչ. եւ սըրտին մէջ ուր կու լար  
Անվըստահ՝ դարըն կասկածն,  
Յանկարծ՝ ինչպէս Արուսեակն  
Իրիկուան դէմ՝ կը վառի  
Կը ժըպտի յոյս մը սիրուն,  
Խոստում մ'որ բնաւ չի սըտեր:  
Արէն ինչ. եւ շատ յաճախ՝ երբ առոյգ  
Հասակը բիւր երազներով կը պըմնէ  
Գանգուրագեղ նակատ մ'իբրու պըսակով,  
Կուսական զոյգ աչքերու մէջ կը դընէ  
Զոյգ լուսալիր կայծակներ:

Էր կորսըւած ամէն ինչ:  
Զուր էր խընդրած եղկոհին  
Խօսք մը, խօսքիկ մ' հին սիրոյն  
Ան իրիկունը տըխուր.  
Եւ վըշտահար ու միայն  
Կը յեղյեղէր երազուն.  
«Ո՞վ Տէր, ո՞վ Տէր»:

Ուրիշ ոչինչ չէր ըսեր  
Սահմըոկած սիրոն. ալ ուրիշ  
Խօսք չէր գիտեր. հոընտիւնով  
Նէրա՝ որուն կը սեղմէ  
Կոկորդն հանգոյց մը խեղդող՝  
Կը յեղյեղէր երազուն.  
«Ո՞վ Տէր, ո՞վ Տէր»:

## ՄԱՏԻԿԱԼ

(Առ Մարքիզուհին կ. 8. Պ.)

Այսը մընչեց . Այսքան շուշան, այսքան վարդ  
Ուսկից գըտաւ նէ . օր մ' ինծի ծանօթ չէր  
Պարտութիւնն, արդ ոչ եւս, տեղիք կու տան արդ  
Գոյներս հանդէպ նէրա գիրգ՝ թարմ այտերուն :

Արփին գոչեց . Ամէնէն մեծ նախատինքն  
Անկէ՛ եկաւ ինձ . արձակեց աստուածեան  
Նըշոյլներուս դէմ վըհովկի իր վարսերն  
Եւ անոնցմէ գեղեցկագոյն երեւցան :

Երկինքն հեծեց . Զեզ իր խարտեալ ծամերով  
Եւ նըկարէն ծաղիկներովը դէմքին .  
Իր խոր ու մեծ աչուքներուն կապոյտով  
Ալ ինձ յաղթեց այս հըրեշտակն երկրաւոր :

ԱԼԻՆՏԱ ՊՐՈՒՆԱՄՈՆԴԻԻ — —  
— — ՅՈՒՂԱՐԿԱԽՈՐՈՒԹԵԱՆ

Յաղթանակն է. կը տեսնե՞ս դուն.  
կը լըսե՞ս դուն երգերն հընչուն.  
Քու թաղուած՝ խոնջ մարմնոյդ համար  
Քաղեր են բիւր վարդեր, դաբնի անհամար:

Այս է վիճակը պըսէտին.  
Չեն յարգեր զայն, կամ թէ կ'ատեն.  
Հընձեց մահուան զայն գերանդին,  
կը հասկըցուի ու կը գովուի այն ատեն:

Երբոր բիբերըդ տակաւին  
կը դիտէին պայծառ արփին,  
Ճակտիդ դրոշմեց ֆառքն իր շողիւնն  
Ու քեզ մընչեց խօսքերն իր խոր, շողողուն:

Բայց դամբանէդ քեզ կը տանի  
Վերակենցաղ՝ լուսապըսակ՝  
Ապրողներուն դէպ ի դասակ  
իր թեւերպը կաշըմբուռն, անուանի:

ՖՐԱՆՉԻՍԿԵԱՆ — —  
— — ՇՐՋԱԳԱՅՈՒԹԻՒՆ

(Առ Յովհաննա Պատեռ)

— Սուրբ Ֆրանչիսկոս, կարծես թէ ես կը լըսեմ  
Թուփին տակէն տըխուր շըջիւնը օձին:

— «Ես կը լըսեմ շըրշիւնն հեզիկ սղոցիին  
Եւ թըռչունին դայլայլիկները վըսեմ»:

— Սուրբ Ֆրանչիսկոս, ճահիճի հուր մը զագիր  
Անտառային ճամբէն ինծի կը հասնի:

— «Ես կ'առնեմ հուր կենիստայի, ծոթրինի,  
Կ'ըմպեմ ես օդ մը ցընծաւէտ, կենսալիր»:

— Սուրբ Ֆրանչիսկոս, հոս կ'ընկըղմինք, կ'իշնէ  
Գիշերն ահա, հեռու ենք մեր խըցիկէն:

— «Աչուիդ տիղմէն վերցուր, մարդ, տես կը  
[ծաղկեն]

Ահա դրախտներն երկընքի ջինջ աստղեր վառ»:

## ՄԱՍՐԻԿԱԼ

(Առ Կոմսուհին կ. 1.)

Չըքնաղագեղ կոմուհի, լաւ զիտես գուն  
Որ ասպետներ, քերթողներ բիւր՝ եռանդուն՝  
Քեզ նիւթ ըրած իրենց գողարիկ երգերուն  
Կողավուեցին բոլոր կաճառն աստղերուն,  
Լիբանանու վարդենիներն, ու ծովուն  
Մէջ ծածկըւած զանձերը չինջ՝ պըսպըղուն։  
Ուրիշ բան չի մընար ինծի, բայց միայն  
Քեզի նայիլ՝ մըտածելով աստղերուն,  
Ծաղիկներուն եւ մարգարտեայ քարերուն։

## ՍԱԳՅՈՒՅԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԳԸ

Դոնկ, քեզի՛ է վերջին երգս.  
Անլաց՝ քեզի՛ կ'ըսեմ հուսկ խօսքս յուսահատ,  
Ո՞վ իմ վըշտիս նըման անծայր անհուն ծով:  
Այս իմ տարփանքըս խօլ, այս հորձին, այս  
[ ծարաւն՝  
ի զուր եղան. ճշմարտութիւնն այս է, այս,  
ի զուր եղան. ու ծրաբուած  
իմ խրոխտանքիս մէջ զոռոզ՝  
Տեսքով՝ զըւարթ, բայց ոչ երբեք հասկըցուած,  
Անցայ ես այս կեանքէն իբրեւ անծանօթ՝  
Դէպ ի ափունք մ'անծանօթ,  
Խածխըծէլով երկու ձեռքս  
Որպէս զի ճիշըս բըռնեմ:  
Ծոնկ, քուկինդ եմ, զըրկէ՛ զիս,  
Սեղմէ՛, փակէ՛ զիս, ինչպէս  
Զեղաւ երբեք փակուած, չեղաւ սեղմըւած  
Այս իմ մարմինըս պաշտելի կուրծքին վրայ:  
Հրաբորքոք մինըս քուկդ է,  
Զայն դու. քու բիւր գալարներով պարուրէ.  
Հանգչի, քու մէջդ իյնայ վար  
Հուսկ ամոքուած՝ յաղթըւած  
Ահեղազօր համբոյրէդ:

## ՀԵՌԱԽՈՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՒՄ

Ու ձեր սըրտերն էին յոյսով թաթաղուն,  
Մըտքերը ձեր ապագայի մտածումով.  
Անգիտակից՝ զերդ խոտ, ծաղիկ ազագուն  
Որ կը թօշնին մի միայն մէկ նըշոյլով:  
Ու ձեր սըրտերն էին յոյսով թաթաղուն:

Միթէ մենք չե՞նք խոտի ծղիկներ երկրի վրայ.  
Եւ արեգակը չի՞ ժըպտիր անտարբեր  
Գառն ու դրժխեմ բախտին որ մեզ կը մընայ,  
Զափչըփելով հանդերձ բոպէն մահաբեր:  
Չե՞նք միթէ մենք խոտի ծղիկներ երկրի վրայ:

Լուսնակը ձեր տուներուն վրայ կը ժըպտէր  
Երէկ, այսօր չի փընոռեր, չի' նայիր, լուռ  
Կ'անցնի կ'երթայ. զերեզմաններ ու աւեր  
Ամէն տեղ. յարկ մը չըմընաց կանգում՝ ուր  
Լուսնակը ձեր տուներուն վրայ կը ժըպտէր:

## Ի ՄԱՀ

### ԲԱՆԱՍՏԵՂԵՎԻ

Արշալոյսին լըռութիւնները կարծես  
Պիտ' ըսեն. - Ո՞ւր է ան՝ որուն յայտնեցինք  
Մեր գաղտնիքներն ու տըւինք վառ զմայլումներ։

Մայիսի ջինջ երկինքներուն մէջէ՝ զուարթ  
Մայրամուտքին՝ ծիծեննակները գունդ գունդ  
Պիտի ճընուեն. - Ո՞ւր զընաց ան՝ որուն մենք  
Հոգին մեր հետը կը զգայինք. կը զգայինք  
Որ կ'ընկերէր մեզի, ու վեր կը թեւէր  
Կը մըխրճէր անհունին մէջ մեզի հետ։ -

Ու պիտ' հըծծեն վարդերն. - Ո՞ւր է սիրելին,  
Որ կ'իմանար գաղտնածածուկ մեր լեզուն։ -

Եւ հարցընէ պիտ' իրիկունն. - Անիկա՝  
Որ կը պաշտէր հեշտ մոռացօնքը՝ զոր ես  
Կը հեղում՝ ուր փախաւ. - Աստղերը միայն  
(Կարծեմ) պիտի լոեն իրագէտ եւ զըւարթ։

## Յ Ե Ր Ա Ն Ո Յ

(Վիրաբենեա քրոջա)

Թիկնաթոռին վըրայ նըստած առ ի շեղ  
Եւ քովընտի բոլորովին վայրահակ՝  
Գլուխը թեւին վըրայ՝ կարծես կը նընջէր.  
Թեթեւ ու նուրբ ամպին մէջէ կը ժըպտէր  
Արեւակն այն պարտէզներուն, եւ ուրիշ  
Ծերեր կանանչ ուղիներէ կ'երթային  
Յամրափայլ, շնորջը լըռութիւն ու խորունկ  
Հանդարութիւն այն նախկին օրը գարնան...  
Ծերանոցին վըրան եղող բըլուրէն  
Կ'իշխէի ես բըլրակներու լայն շարքին  
Եւ ծովուն վըրայ. բայց լոկ նոյն այն ծերունին,  
Այն վըշտահար ծերը զիս հոն կը գամէր  
Անշարժ՝ աչուիս ու միտքս իրեն քաշելով,  
Այն անծանօթն, այն իմ եղբայրս: Մեռելի  
Աչքին նըման պալած էր աչքն՝ անքըթիթ,  
Բայց չէր քնանար: Ապրիլի շունչն, այն քաղ-  
Երկինքն, ու այն ջինջ շոգիները՝ նըման [ցրիկ  
Կարապի լայն թեւերու, այն բընութեան  
Երիտասարդ առուգութիւնը մեծդի՛  
Այն խոնջ սըրտին չէին ի տար թընդիւններ,

Այլ թռմրութիւն մ', ընդարմացում մ'անսահա  
Յիշողութեան մեծ խաւարին մէջ գուցէ [ման:  
Արդ կը գառնար պատկերը այն միեւնոյն  
Առաւոտին եւ միեւնոյն երկրնքին:  
Ո՞ր էր գացեր զըւարթ տըլեկն՝ որ այն լայն  
Գաւիթին խորը՝ զով շուքին մէջ՝ երկայն  
Կամարներուն տակ պահուըտուք կը խաղար...  
Զէ՞ր զըտնըւած այն տըլեկն, ո՞ր էր գացեր -  
Յիշողութիւնդ հոս կը մըթնէ, ո՞վ ձերուկ, -  
Եւ այն կեանքի ծարաւ առոյգ պարմանին,  
Եւ այն արշաւն արտասովոր, աւելի  
Արտասովոր ցընողքներու ետեւէն,  
Որ միշտ իրմէ կը փախչէին՝ միշտ հեռու.  
Եւ այն փուշերն, այն անկումներն, այն ծաղաւ  
Եւ կամ զրախօս սփոփանքն իրմէ աւելի [թէրն,  
Հեղզ կամ հզօր նախանձորդաց, որ նոյն այն  
Իր ճամբուն վրայ կը հեւային ոգեսպառ:  
Եւ այն վերջին տագնապն, այն հուսկ հոգեվարքն  
Որ զայն ճամբուն մէջեղ գետին փըռեց հոն:  
Գըթած ձեռքերն հիմա՛ անոր կ'երկըննան,  
Հիմա երբ այլ եւըս վաղիւը մահ է.  
Հիմա երբ ալ առանց ուժի ու կամքի՝  
Սիրտը խուլ, միտքը համր՝ ասկէ վերջ այլեւս  
Պիտի չկըրնայ մըրցիլ խոլել բարեգութ  
Եղայրներէն երկրի այնքան նենգաւոր

— 50 —

Եւ այնքան գողտը ու գեղեցիկ ծաղիկներն:  
Ո՞չ, գուն ասոնք չես մըտածեր. յիշատակն  
Աւելի գողտը ու հեռաւոր նկարներու  
Կը մընայ քու մէջդ հաստատուն եւ անշարժ:  
Ան օրուան մեծ, ջինջ ոռջնութիւնն է յաւէտ.  
Նըշենիին չըքնադ ճիւղերը՝ փըրցուած  
Ան օրն, ուրիշ մանուկներու զուարթ կոչերն,  
Ու բուրումներն, եւ երամներն հոյլ ի հոյլ  
Թրոչուններու, եւ երգեցիկ ծաղիկներն:  
Ո՞րքան խաղեր այն օրն, ո՞րքան խընծիւններ...  
Սակայն յեսոյ ո՞ւր էր գացեր պահուըտեր  
Հըզօր տըղան, աշխոյժ գոնդին խիզախ պետն...  
Այսքան հեռու կը կորսըլի դաշտերու  
Ճամբան. անշուշտ հըրապուրուած անսահման  
Այն կանանչն՝ տըղան ճամբան կորսընցուց:  
Անկէ ի վեր ալ չըգըտան զանիկա,  
Եւ դեռ անշուշտ կը սպասեն միւս մանուկներն,  
Ո՞չ եւըս այն գաւթին երկայն ու կանանչ  
Կամարներէն, այլ սառուցիկ ու տըխուր  
Ծերանցին տակէն, ուր մութն աղջամուղջ՝  
Յաւէրժական, անանց կ'ընէ վայրկեաններն:  
Ինչո՞ւ ուրեմն երկինքն ունի դեռ բոյլեր,  
Երգեր ու մեղմ տաքութիւններ, եւ արփին  
Երգեր ու մեղմ տաքութիւններ, եւ արփին  
Կը ժըպտի գեռ, եւ տակաւին կը ցանէ  
Ապրիլն երկրի վըրայ իր թոյնը նըրբէն...:

— 51 —

## ԱՄԱՐԱՆՈՅ ՄՈԼԻԴԵՐՆՈՅ

(ՔՈՒԽՍԽՍԱՆԱ)

(Առ Գրիգորէ Խշանուհին)

Բընակավայր մը զոր Շնորհքները անշուշտ  
Պիտ' ընտրէին իրենց համար օթարան.  
Իր մօտը յաղթ արմաւենիք պերճագեղ,  
Ճենողկուզի շուրջը թուփեր ծաղկափթիթ,  
Մագնոլենւոյ մետաղական շողիւններ  
Եւ մայրիներ Լիբանանու հոյանուն:

Ազուոր մարգեր, աղաւնիճի քաջառոյգ  
Ընտանիքներ՝ ըստուերներու հովասուն  
Հովուերգութեան միջեւ, մինչեւ հոն ուր ալ  
Ծիծաղախիտ զառիթափին ըստորոտն  
Ահեղափառ ծովուն վըրայ կը բացուի  
Կանանչին վեհ եւ մեծասքանչ առազաստն:

Թեւեր ճերմակ միակայմի նաւերու  
Զինջ կապոյտին մէջէ կ'երթան, ու մէկտեղ

## Ե Ր Ա Զ Ն Ե Ր

Կ'անցնին կ'երթան յիշատակները սրաթեւ,  
Երազներու կ'անցնին արագ ըստուերներն։  
Սիրուս անշուշտ երբեք պիտի չըմոռնայ  
Քաղցր հիացումը, ցորչափ ան հըրդեհուի  
Յաւէրժական գեղեցկութեամբը։

Հոն խորն

Ըսպառնալից հրաբուղին անդուլ կը ծըխայ,  
Բայց ես քովիկըս կը լըսեմ վարդերուն  
Հըծեն իրենց գաղտնի մէկ երգը՝ փախչող  
Ուրախութեան, եւ կը մընչէ օգն իմ շուրջ.  
«Զե՞ս տեսներ, կարձ է օրը, դուն խանդակաթ  
Ընդունէ՛ այս ժամուս առոյդ բալասանն  
Յափրշտակուած հոգւոյդ մէջէն՝ իբր հըմայք  
Վաղուի»։

Ահա տէրեւաթափ կ'ըլլայ վարդն,  
Եւ կը պատէ արեւամուտը վարն հոն  
Նաւահանգիստ, ափ իր տըխուր քօղերով .  
Մինչ անյեղի՝ լըսիկ խորշն գողդոջուն  
Հայելին վերեւ՝ հանդէպ երկընքին՝  
Կը կայծակէ Վեսուվի բարձըր կատարն։

Երբ իրիկունն հազիւ թէ իր մեղմ շուքով  
Կը ծըրարէ արեգաւէտ բըլլակներն,  
Ես միս մինակ կը թափառիմ ու կ'երթամ՝  
Է՛ն ամայի եւ է՛ն կանանչ անցքերէն

Դէպ իմ հանդարտ ու ցնորական ընկերներս,  
Որ կը սիրեն շըրջիւ դաշտերն իրենք ալ  
Երբ արփին ծով կը մըխըրճի, կը մընչէն  
Տամուկ ամիերը ծըղրիդի երգերով։

Շեպէրն ի վեր կամ դէպ ի հարթ ճամբան վար  
Կը հետեւին իմ լուսումունջ հետքերուս .  
Փեկոններու եւ թուփերու տակ զիրենք  
Կը գըտնեմ, կամ մարեմխոտի ծամերոն

Միջեւ, դըրան դիմաց թողլիք տուներու .  
Պարտէզներու մէջ՝ ուր այգին կը փըլէր  
Ողկոյզներով երբեմն, եւ արդ արեւուն  
Խածուածքներուն տակ կ'անի սէզն՝ ու ոքոզն՝

Սեսուաքս հազած մէկը կ'իջնէ պալատին  
Սանդուղներէն մըտրակազէն՝ ամդանով։  
Քոսոր վրաններն հեռուն որոշ կ'երեւան  
Արեւակնէ հարիւրաթիւ կամարով։

Կու զայ ուրիշ մը փըշալից մացառէն՝  
Հասու կըտաւով, կարկառելով կոշտ ձեռքն ինձ.  
«Գիտցիր, կ'ըսէ ինձ, գիտցիր, վազը պիտի  
Լըոիկ մընչիկ ըմբոստացումն ըսկըսի»։

Կան ուրիշներ որ կը փոխեն ամէն օր  
Իրենց ըզգեստն, հրամանի յոյժ հընազանդ.  
Երբոր տըխուր եմ՝ կը հազնին համակ սեւ,  
Երբոր ուրախ՝ երկնակապոյտ պատմուման։

Այսպէս երբ օրն ուրախ զըւարթ կը սահի  
Հանգըստութեան մէջ կամ աշխոյժ գործերու,  
Շեպերն ի վեր հովհան ի վար կը վազեմ  
Ու կը կանչեմ զանոնք, եւ այսպէս կ'ըսեմ.

Եկէք, ով գուք յաւէրժական պատանիք,  
Որոնց չորս դին կը թեւածէ միշտ զարուն,  
Եւ յոյսին դրօ՛շը մոգական կը պարզէք  
Հովհն՝ ինչպէս երբեմն, եւ ինչպէս երբեմն

Ոսկիակուռ սաղաւարտին վրայ ըլլայ՝  
Իբըր նըշան եւ աւետչեայ յաղթութեան՝  
Իմ հաւատքիս եւ ցընծութեանըս համար՝  
Դափնիի ոստ մը ճըշմարիս եւ առոյգ։

## ԱՐԵՒԱՍՈՒԻՏ

Տան ըստորին սըրահէն  
Շաղփաղփելով կայտոելով  
Կ'անցնի զըւարթ գումարտակն  
Օրիորդաց: Կը կանչեն  
Դուրս ծաղիկներն ու մարգերն  
Ու ջինջ մայիսը ժըպտուն:

Հայրն է անկիւն մը նըստեր,  
Ծերունի հայրն, իր ձեռուին  
Ծունկերուն վրայ գրած՝ նըման  
Ալօթողի: Գեղանի  
Օրիորդաց շոշնդաւից  
Ժըխորներով անցնելուն՝

Կը վերցընէ աչուին վեր  
Ու կը ժըպտի: Զըտեսան  
Զինքն անոնք. սրահը խոր է,  
Կը մըթնէ օրն, ու լուս խորշն՝  
Ուր որ նըստեր է ծեր հայրն՝  
Խսկոյն ստուերով կը սքողուի:

Դուրսէն կապոյտ վարագոյրն  
Երկընքի, դեռ ծիրանի  
Ճաճանչներով փողփողուն՝  
Ուզեց զանոնք: Զըտեսան  
Ո՛չ հայրն եւ ոչ Սոսկալին՝  
Որ իր առջեւն էր կեցեր:

Ո՞ւր էր տեսած ըլլային.  
Ու մերժելով հրաւէրներն  
Բոսորափայլ կամարին,  
Մայիսի այն գոլորշուտ  
Իրկոնն՝ անոնք այն դըռնէն  
Բընաւ անցած չըլլային:

Ինչո՞ւ, ինչո՞ւ չըսաւ ան  
Խօսք մը, խօսքիկ մը, ակնարկ մ',  
Ակնարկ մը լոկ. եւ փութով  
Անոնք իր շուրջն, իր դուստրերն,  
Իրենց աշուին սեւեռած  
Անոր վըրայ, սըրաթովէ

Վազած հասած՝ դալկահար  
Դէմքին սառոյցը պիտի,  
Եւ թասուն կուրծքն՝ համբոյրով  
Տաքցընէին, եւ առոյզ

Ու սիրակաթ եւ ուժեղ  
Բազուկներով վերցնէին,

Եւ կրգաւ քաղցըր, հըզօ՛ր,  
Հըլու՛ իրենց քաջ հոգուն  
Ակնարկներուն, խըլէին  
Ապշոպէին պիտի զայն  
Սոսկալին ճանկերէն՝  
Որ իր առջեւն էր կեցեր:

## ԵՐՐԵՇԻ ԱՂՋԻԿԸ

(Նկար Ֆ. Մեթունին)

«Հոն նայէ, ի՞նչպէս կը փայլի՞ն  
Այն ուսկի օղերն,  
Ով իմ աղուորս, ըսէ աղէ,  
Քանիի՞ առիր»:

Ուրիշ մը, «Տուն ես դարձեր գուն  
Որ Զատիկ ընեն,  
Եւ քու գործած անուշ մեկըիդ  
Ծախքը վընարես»:

Ծունկերուն մէջ առած ձեռուին  
Գեղջուկ մ'ուժով կը քըրքըջայ.  
Եւ աղջընակը թըխաթոյր  
Կը կըծկէ աչքն հեզնող գէմքով:  
Հոն պատանի մ'ընկողմանած,  
Իր խրոխտ զըլուխն ուղղաբերձիկ,  
Ճակատը սեղմ բըռունցքին յեց,  
Կը նայի պիշ պիշ վըհուկին  
Ետեւէն, լիթ, պըղուոր աչքով,  
Որ կը շանթէ բարկութիւններ

Խոր եւ ահեղ՝ աւերակէն  
Ամէն քաղցրիկ յոյսի, ու սէրն,  
Ոխերիմ սէրն, երազը հին՝  
Կը յամառի երազել դեռ:

ՊԱՆՏԻՔՐԱ ԵՒ ՏՈՒՄ ՄՈՐՈՅ

— — — ԵՂԲԱՅՐՆԵՐՈՒՆ

(Յեշատակուած և Վենետիկ)

Ուր էք, ո՞ր փոսը խեղճուկ  
Կը ծըրարէ մութին մէջ  
Զեր ոսկրերն, ոգէ Լըճակին  
Մեծահոգի զաւակներ:

Ազօտ լոյսի մը զացիք  
Գէպ ի նըշոյլն, առաջնորդ  
Էլո ձեզ լոկ սէրն իտալեոյ,  
Լոկ զաղափարն էր գըրօշ:

Կոտորածի մահացան  
Հովերուն գէմ զացիք դուք,  
Չորս կողմն հարիւր դարաններ,  
Վերադարձի ոչ մէկ յոյս:

Այլ մանաւանդ ծաղրածու  
Ցնորք մը գեղին երեսով

Զառիվերին վրայ՝ սպառնուս՝  
կը շարժէր իր ցուցամատն.

Իսկ դուք վտանգին դիմազրաւ՝  
Գացիք առաջ, ով քաջեր,  
Նետեցիք ձեր թընդիւններն  
Ու ձեր քըսան տարիներն,

Եւ ապագան, ուաննրւաճ  
Զեր սիրութ՝ նենգ այն լոյսին,  
Միշտ դըրտելով գէպ ի վեր  
Գագաթն հուսկ իսկ գոչիւնով

Ողջերն, հուսկ իսկ շարժումով  
Օրհասական հոգիի:  
Աս թող գիտնան ձեր փոքրիկ  
Ժառանգներն, ով հըսկաներ:

Աս անմոռաց պէսք է մոայ:  
Ստելութեան եթէ հունձքն,  
Ընդվզումի թէ ծաղիկն  
Ուռացան այնքան ուժեղ,

Պատճառն այն է՝ զի առոյդ,  
Ամբիծ, բեղուն, եռանդուն՝

Երիտասարդ արեան ուխն  
Խջաւ աւսոն երկրին վրայ:

Դուք Վենետկոյ զաւակներ,  
Ուր էք: Գեղջնւկը արդեօք  
Զեր կոյր շիրմին վրայ արտ  
Կը հընձէ, կամ թէ չուրին

Կը լըսէք շաչը խիճին  
Վրայ զառվերի մը մերկիկ,  
Կամ զօրութեան մամայի  
Լըսութիւններն անշըշունջ.

Կ'անգիտանամ: Բայց ճերմակ  
Եթէ շիրմին կը պակսի  
Քար կամ խաչ՝ մեզ ըսելու,  
«Հոս կը հանգչին», կը խօսի

Զեր ձայնն յըստակ. «Ուր որ ալ  
Ամպարիշտ լուծ մը փըշրի,  
Եւ ծիծաղի երկինքն, ուր  
Որ զօրութիւն կայ, գեղ կայ,

Ուր մըսընչէ ծովս, արտոյտն  
Ուրախ զըւարթ՝ բարձրաթիս՝

Լոյսով, շողով սըրաբբած  
Զեղու երգեր զերապանչ,

Ուր պատախան տայ մըռունչն  
Հարըստահար սըրտերու  
Կոչին, ուր բոց կայ, ուր կայ  
Թընդիւն, երազ՝ հոն ենք մենք»:

## ՈՒՐ

Կ'երթային: Շեպ էր ճանապարհն ու ժայռուտ:  
Նէ իր ընկերը քընքչօրէն կը զըրգէ՛ր  
Գըգուանքներու եւ ժըպիտի. խուսափուկ  
Սակայն ժըպիտ մը, խուսափուկ գըգուանքներ  
Ան կը չնորհէր խարտիշագեղ այն կոյսին:  
Բիբերը պի՛շ գէպ ի կատարը, ծարաւ  
Բարձրութեանց, հուր ու բոց կամքով մը կ'ելլէր:  
Կատարն հեռու էր, բայց աղջնակը արի  
Զըւարթ երգեր կ'երգէր, որ զայն յորդորէ,  
Սիրու տայ անոր, եւ կը կըրկնէր արձագանգն  
Երգն ու գեղգեղն իր ժըպիտին: Նէ կարծէս  
Հետք անգամ չէր թողուր, այնքան թէթեւ, ժիր  
Կ'ելլէր դարպերն ի վեր, մազերը ըբնաղ  
Հովին, զգեստները ծըփծըփուն, եւ զըւարթ  
Ու թարմ ինչպէս ապրիլն: Ահա նըպատակն  
Իր մօտ տեսաւ այն ուղեւորն, եւ բըռնած  
Գագաթն, հասաւ հոն ուր ծաղկեայ կամարի  
Տակ կը սպասէր իրեն ամբոխն անհամբեր.  
Տակ կը սպասէր ովաննաներն ու սեղմեց  
Եւ ունկընդրեց ովսաննաներն ու սեղմեց  
Գըրկեց շըքեղ բարունակն: Հուսկ ուրեմն, հուսկ,

Ո՞՛ լի սրաբբումն յաղթանակին նէրա հետ,  
Արի չըքնազ ընկերուհոյն: «Ո՞ւր է, ուր,  
Ո՞ւր է գացեր, ուր, երբ հիմա քովս էր նէ»:  
Ան կ'երկարէ իր բազուկներն՝ երագիուր,  
Նըման կոյրին՝ որ յանկարծ զուրկ կը մընայ  
Առաջնորդող ձեռքէն: Խնչու կը մըթնէ  
Երկինքն, ինչու երգերն հիմա կը հընչեն  
Հեգնօրէն. ոհ, փայլակը մէկ, մէկ փայլակն  
Այն աչքերուն. խաղիկ մ', ակնարկ մ', արձաւ

(գանգ մ'

Ի՛ր ժբակիուին. տեսնէի զայն անգամ մ' ալ,  
Վերջին անգամ մ' ալ լըսէի հրաւէրն, ոհ,  
Գրգուանքներու եւ խօլական խաղերու,  
Եւ մէկ ժամու մոռացօնքին. տեսնէի  
Հովին ձըգուած այն իր ծամերը, դարձեալ  
Լըսէի ձայնն՝ որ կը յօդէր հրաշալի  
Խօսքեր: Սակայն ընկերուհին՝ մընացած  
Օր մը թողլիք՝ հեռու է արդ: Կը թեւեն  
Սղաղակներ ուրախ մարգէն դէպ ի վեր.  
Պատանիներ, օրիորդներ կը պարեն,  
Կ'երգեն: Արդ նէ ուրիշներու կը չնորհէ  
Ոգեւորիչ իր ձայնն ու իր կենսաւու  
Աչուցներուն փայլակումներն: Ահա նէ  
Դալարագեղ զառիվերին վրայ կանգուն,  
Անգիտակից գեղեցկութիւն, կը վերցնէ

Թեւերն իր մերկ՝ զերդ խանակիր մ'արգոսեան  
Եւ վարդերով կը պըսակէ իր ճակատն:  
Կը հընչէ շուրջը կեցցէն: «Ո՞վ առոյգ կեանք,  
Երիտասարդ առուգութիւն»: Կը կանչէ  
Այսպէս զանի անյուսօրէն, եւ ձեռուին  
Կը կարկառէ անոր՝ այլ եւըս ի զուր,  
Այն երբեմնի սիրողը: Նէ չի լըսիր,  
Այլ եւըս չի լըսիր, եւ փոյթ ալ չ'ըներ,  
Եւ պարաւոր նըւագներով կ'երթայ նէ  
Եւ ծաղկափթիթ դրախտներու մէջ կ'անհետի:

## ՅԵՐ ԵՐԳԻ ՈՒՆՅԱՀ

(ՆԿԱՐ Յ. ՄԵՆԴԵՍՍԻՒ)

(ՀԵԼԵՆԵ ՔՐՈՂՄ)

Կամարներուն անշարժուն  
Թերաստուերին մէջ՝ հըսկող  
Դամբաններուն վրայ ձայն մ'է  
Կը բարձրանայ, որ կ'արթնցնէ անսովոր  
Արձագանզներ՝ նըսիրական յարկին մէջ:  
Նընչեցեալները կ'ելեն  
Տարօրինակ հանդէսին.  
Ժամը դատարկ է, ազատ,  
Եւ երգիոնը կ'երգէ:

Երգիոնին առջեւը ծեր մ'է նըստեր.  
Ան կը զարնէ, կը խոկայ  
Գարուն իրկուն մը, դէմք մը կոյս, խօսք մը մեծ,  
Որ զիշերին մեղմիկ սիւքին մէջ անցաւ  
Եւ զոր հոգին լըսեց լոկ:  
Ո՞վ ապրիլ, ո՞վ բարձրականներ առաջին,  
Ո՞վ զեղեցիկ սըրարբանք:

Պատուհաններն այն խազերէն կը բացուին  
Ու կը մըտնէ ծովուն շունչն,  
Յորդ զեղումն հոն կը մըտնէ  
Ծաղկազրարժ անտառին  
Հանդիպակաց լեռնակէն:  
Առուգութիւնը կը մըտնէ: Կը մըտնէ  
Լեանքը, եւ ասող մը ճակարին  
կը ճաճանչէ վերջալոյսն:

Քաշքըելով պատանքնին  
Կ'ելեն գինով կըմախներն,  
Եւ անձուկովը հրապուրիչ այն ձայնին  
կը դանդաշէն՝ մարդկային  
Եռանդներով ըզզըլիած;  
Կ'անցնին աստղերը, եւ բարձր  
Աղեղներէն կը դիտեն խիստ շառայլով  
Թաղմանական այն ըսպիտակ կըմախներն:

## Ի Զ Ի Մ Ա Ր Ո Զ Ա

Խաղաղ, անդորր այս լըճին  
Սոշեւ, հոս այս ափին վրայ,  
Հեռու այսպէս աշխարհային պայքարէ  
Եւ հակամէտ երազի  
Զոր կը շընչէ քաղցրիկ երկիրը Նապեայց,  
Հոս ուր սարեակը կը սուլէ, Կ'ոստոստէ  
Նըղրիդն, եւ ջինջ ուրախութիւն մ'ամէն բան  
կը լեցընէ. նըստած հոս  
Կաղնիներուն ոտակ շըքեղ,  
Ու ծըծելով խոտերուն  
Ողջ հոտը, ովք Զիմարոզա, կը խոկամ  
Քու մեծութիւնըդ պարզուկ:

## Գ Թ Ո Ւ Թ Ո Ւ Թ Ո Ւ

Գաշտերուն մէջէ  
Ծովերուն վրայէն  
Կ'անցնի թեւ մը մեծ,  
Մեծ ձայն մը կ'անցնի:  
Թեւն իր անցնելուն  
Ստուերը կը ցըրուէ,  
Վեր կը կանչէ ձայնն:  
Կը կանչէ զըւարթ  
Միջօրէներու,  
Հանդարու ու անուշ  
Իրիկուններու.  
Վարդ առողջութեան՝  
Տկարներն, հիւանդներն  
Ու ծերունիներն:  
Կը կանչէ թողլիք  
Գործերու, մարտի  
Փայլակումներու՝  
Պըղերգներն, եւ իր  
Երազով բեղուն  
Ճողովուրդին, իր

Ե Ռ Բ

Ժողովուրդին՝ հեղգ  
Զանձրութիւններու  
Լըքուած մատնեւուր՝  
Կը կանչէ քերթողն:

Կը խօսի զիբքն հաւաշխարհի արուեստի,  
Գոյրոցներու, սիստեմներու, նախառայի,  
Դաշտանաերի վրայ: Մտածումն  
Որքան յոզմած է, զոցենք զիբքը. երկինքն  
Օրուան վերջին ճաճանչով վարդ կը վառի,  
Եւ մայիսի իրիկուան  
Յանկարծ կ'անցնի ծիծառներու ճըռուղիւնն:

Ո՞ն, թող բացուին պատուհանները բոլոր,  
Օգը մըտնէ՛, հոտեւան  
Օդն որ ծովուն թընդիւնը մեզ կը զըրկէ:  
Այլ եւըս չի դառնար այս ժամը լոյսի:  
Ո՞վ սուրբ, հըզօր, միակ դըպրոց դու բնութիւն,  
Մարդերու ո՞ր, ո՞ր խօսքերն  
Ունին երբէք հըմայքը քու մէկ խօսքիդ:

Ոեւցած՝ մրտուած էջերու վրայ՝ ով ի զուր  
Եւ տանջանքով ապրըւած  
Երկայն ժամեր, միւրքը՝ բոց, զարկը՝ արագ,

Կուրծքը թասուն, ով առոյց  
Որսէ փըրթած դուք երգեր,  
Ե՞րբ պիտի գուք հաւասարիք իրիկուան,  
Արշալոյսին, ծովու հոտին, ծաղիկին:

## Լ Ո Ւ Ի Ւ Զ Ի Բ Ա Ս Ո Դ Ո Յ Ի

### ԿՐՄԱՐՁԱՆԻՒՆ

(ԳՈՐԾ ՈՒՐՊԱԽՈՅ ՆՈԽՈՅ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԻՆ)

Քիչ մը կաւ, քիչ մ'ազդիւրի ջուր, ու կ'ելլէ  
Գրիչը ճամբայ: Հրաշագործակ ի՞նչ արուեստ  
Կու տայ տիղմին իրականին բաբախիւնն  
Ու կը գրոշմէ տարիներու, վըշտի կնիքն:

Ասի կա՞ւ է, եւ շունչ մը նուրբ ու թեթեւ  
Կը շարժըլէ՝ խօսիք պատրաստ շըրթունքներն.  
Կա՞ւ է, եւ ես կը գուշակե՞մ լայն ճակարին  
Տակ գործըւած մըտածումի հրաշալիքն:

Ո՞վ անձըն մեծ, որ ծաղկաւէտ դուն մայիսն  
Հայրենիքին տրւիր, հեզ սիրտ, վատերուն՝  
Սարսափելի, մահուան դէմ՝ պինդ, անվեհեր.

Կը տեսնեմ հոս ճաճանչը ձեր աչքերուն,  
Սուրբ զայրութներն, երիտասարդ խանդն, աշ-  
Եւ հերոսին համեստ հոգին քաջարի: (խոյժն,

Ա Ա Ա ՅՈՒՇԱՏԵՏՐԻՆ ՀԱՄԱՐ

Քեզ համար, ով ազնիւ, որ այս էջին վրայ  
Պիտի ծըռես անուշ աչքերըդ խոհուն,  
Պիտ' ուզէի տեսարաններ նըկարել  
Հեղանազիկ գեղեցկութեան. կըզգիներ

Անգորաւաէտ և հովանուտ, ուշ՝ մեղոյշ  
Երեկոյին, վերջին լուսով մ' հազիւ վառ.  
Գնէած լիճեր, որոնց վրայէն յամրօրէն  
Կ'անցնին կարապք ու զրոյցներու թըռիչներն.

Երագ ու ժանու կեանփն անուշող ամէն ինչ,  
Որ խօսքերով՝ որոնք ծանօթ չեն մարդոց,  
Բայց զոր հոգին մըտիկ կ'ընէ ուշադիր,  
Հաւաքումի կը հրաւիրէ հոգիներն:

Հովիտներն այսաէս կը խօսին, ուր պտերին  
Ու ծոթրինին մէջ կը ցայտէ շինջ աղբիւրն.

ՀԱՅ Տ Կ Շ

Այսպէս ուղին, որ կը մազլէ գիւղէն վեր  
Գէպ ի մարգերը լեռնային ւամայի.

Այսպէս քաղցրիկ իրիկուններն: Աւասիկ  
Կը տեսնէ՞ք, լուս մունջ կը թըմրի երկիրն ալ,  
Եւ թափանցիկ երկընքին վրայ վերն յանկարծ  
Կը սաւառնի իր կոր թեւովս արծաթէ

Նոր լուսընկան: Կը ժըպտին այն նըշոյլին  
Ծով, նաւակայք եւ անապատն, աւերակն.  
Ահա լոռութիւնն, ահա հասաւ հոգիին  
Երազներու եւ թոփչներու օրհնեալ ժամն:

Գիշերն իրն է. զայն կը հարցնէ խօսքերով  
Որ զբուած չեն բնաւ, եւ ունին հարիւր ձայն  
Իրեն համար, որ կ'ունկընդրէ ամէն ինչ  
Ըզմայլմամբ՝ մութն, աստղերը, հովս ու խոր-  
(Հուրդն:

Մազերն արծակ, քըճքըճուած  
Շալի մը մէջ փաթթըլած՝ հոն կը սպասէ:  
Մինչ գեղ ծախողը կը խառնէ դառնահու  
Հեղուկին մէջ խորհըրդաւոր փոշիներ:  
Զըւառուհին հոն հասած  
Ցուսակորոյս՝ սենեակէն  
Ուր կը մեռնի իր մէկ հատիկ աղջընակն.  
Հոն հասած իր ցաւերուն  
Անդունդներէն, գեռ կը սպասէ կը սպասէ  
Գեղին՝ որ է այլ եւըս իր միակ յոյսն:  
Եւ գարակի մը բարձրէն՝  
Անօթներու եւ շիշերու մէջերէն  
Կը ծիծաղի անուն մ'ոսկի տառերով  
Եւ կարծես այսպէս կ'ըսէ.  
«Լուս տամ հանգիստ, մոռացում,  
Զիս առ, զիս առ, ոչ թէ այն  
Խաբեսպատիր խառնուրդը. Եօ, Բօ միայն  
Քիչ շիթերու մէջ կը փակեմ զօրութիւնն՝  
Որ ամէն խոնջ բիբերու քուն կը չնորհէ,  
Հանգիստ՝ ամէն սըրտերու»:

## ՎԵՐԱՄՆՈՒՅՆԻ

Ալ մէ՛կ բանի չի յուսար նէ. տըժգոյն է,  
Խօթ է ու խոնջ՝ Քանի՞ վայրկեան ունեցաւ  
Ուրախութեան. և ունեցաւ բնաւ գուցէ  
Սօս է իր օրն ալ վախճանին: Բայց կ'անցնի  
Ապրիլի օդն յանկարծ. կ'ըսէ թէ «Կը զգա՞ս»:

Յիշատակնե՞ր: Բայց ճըշմարի՞ու էր հանդէսն  
Երիտասարդ հասակին, թէ սըտախոս  
Դիւթանք, խօլանք մըն էր, ու բան չի մընար,  
Զի մընար բան մը զուարթագեղ ու սիրուն:  
Ժըպտուն կապոյտը կը հըծծէ թէ «Կայէ»:

Սըրաբումներ երգի, ազատ թըռչանքներ  
Մենք ալ, մենք ալ վայելեցինք օր մ', էինք  
Տէր աշխարհի, գեղեցկութիւնը միայն  
Մեզ համար էր, բայց ո՞ր ատենն էր արդեօք:  
Եւ ծիծեռնակ մը կը հըծծէ թէ «Գարնան»:

## ՏԵՍԻԼ

Ահեղօրէն երկընցած իր սեւ կուճէ  
Աթոռէն, բարձր՝ ոսկիակուռ վրաններու  
Շուքին մէջ, նէ աշուըներով գազանի  
Կը նայի վար փոշիին մէջ դէզադէզ  
Գերիներու կոյտերուն. հոն են բերուած  
Հըպատակներն ապըստամբ, զերդ ըսպանդի  
Համար կապուած նախիրներ:

Մարդ մը ձեռքով  
Կը վերցընէ պողպատ տապար, մ'ահազին,  
Որ իրիկուան վերջալոյսին կարմիրով  
Փայլակնացայտ՝ կ'ըսէ կարծես թէ՝ «Որո՞նք»:

Շուրջը՝ մարգին եւ ժայռերուն ուերկնաբերձ  
Գարգին արդին կարծես արիւն կ'անձրեւէ:

Ահաւասիկ տիրուհիին շըրթներուն  
Վրայէն սարսուռ մըն է կ'անցնի, բայց որ չէ  
Գըթութեան, նէ կը թըսէ հապ ըշտապով  
Մահամերձներն: Եւ հուսկ իրեն հարցնողին  
Ոկնարկին վրայ՝ յանկարծակի ելլելով

Ու բանալով շեշտ ձեռքն ւահեղ շարժուածքով՝  
Որ կը մերժէ ամէն աղերս, պաղատանք,  
Առելութեամբ կերկերացած իր ձայնով  
Նէ պատասխան կու տայ անյագ՝ «Ամէնքն ալ»։

Ի ՎԵՑԵՐՈՐԴԻ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿ

ՊԱՐԼԵԳԴԱՅԱՀԻ ՀՐԱԿՐԻՆ

Ահա ցնողքները ցընծուն  
Կը իրական դամբանէն  
Կը ցատկեն դուրս՝ իտալեան  
Պարծանքներուն՝ հըրճուալից,

Կարծես շտապով՝ մարտական  
Խըմբութներու վազելով.  
Տէգերը պէ՞րճ կը ցըցուին  
Պարլէդդայի նշաններով։

Բայց չէ ոսոխ գրօշին թեւն՝  
Որ բաց հովին ու ծալծալ՝  
Վերկենցաղ գունդը փորձի  
Եւ վըտանգի կը կանչէ.

Ոչ իազմական հորձք ու թափ  
Եւ ոչ զոռոզ գըրգիռներ.

Զի աշխարհի կը ժըպտի  
Խաղաղութեան կուռքն այսօր.

Վիայն շահու ապիրատ  
Ծարամն իրեն չըկանչէ  
Թընդանօթին իրաւունքն  
Որ կողովուուր պընէ:

Հաւատարիմ լոկ հառաչն  
Երգերու՝ ձեզ կը թըռչի,  
Ո՛վ դիւցազանց ժողովուրդ  
Պղինձի, կուճի վրայ քանդակ:

Ուրիշ պաշտման մըտադիր՝  
Տաղուկացած ձեր գափնիչն  
Ողջերն մեռած կը թըւին,  
Մեռածներն ողջ կը թըւին:

Մեր անջըրդի՛ օրերուն  
Ծանր ու նըսեմ այերէն  
Կ'անցնիս ու չես դառնար դուն  
Ցիէրամոնզա չեկտոր:

## ՆՈՐՈՒԵԿԵԱՆ ԶՐՈՅՑՆԵՐ ԵՒ

### ❖ ՅՆՈՐՔՆԵՐ ❖

(ՆԿԱՐ Ա. ՄՈՒՆԹԻ)

Քաղաքակա՞ն կըոփներ  
Եւ մոլուցքներ անիշխան,  
Ապականեալք ու եղծիչք  
Դափնեպըսակ, կամ զրեթէ.  
Եւ ովկ խէժով առածիզ  
Զեւուած շինուած օրէնքներ,  
Ցարմար՝ դէպքին համեմատ,  
Երկըննալու, կարճնալու.

Ո՛վ աշխարհիկ դուք նենգեր,  
Վեցհազարթեակ սրահներու,  
Թիապարտի սաղբանքներ  
Առաջնութեան մըրցանքի.  
Ո՛վ լրազիրներ, լրազիրներ,  
Ո՛վ մեծագէզ կոյտերով  
Առաջնորդող յօդուածի  
Կը խըմորէք դուք աշխարհն.

Շունչին դիմաց արուեստին  
Օ՞ն ցըրուեցէք: կ'իջնէ ան  
Մեզի՝ չըքնաղն, որ հոգւոյն  
կը հասկընայ պիտոյքներն:  
Հին ըզգեստովը կու զայ  
Զոր մեռած դար մը հազցուց,  
Եւ կը բանայ մեզի դուռն,  
Երազներու դուռը մեծ:

Կախարդական շողիւններն  
Հրաշագործակ մականին  
Ծաղիկներով կը պըճնեն  
Մորենիներն անգամ մերկ.  
Եւ ժողովուրդը կ'անցնի,  
Կ'անցնի զըւարթ ցնորդներով,  
Բանաստեղծներն ու կոյսերն,  
Հրեշտակապետքն ու տըղաքն:

Ի՞նչ փոյթ ձեզի տարիներն.  
Ամենազօր կախարդին  
Գաւազանիկը լուսեղ  
Առուգութին կը ջնորհէ.  
Ի՞նչ փոյթ թէ զձեզ կը բաժնէ  
Մեր սէրէն բախտը. բախտէն  
Հըզօրազոյն է բարի  
Վըհուկը, ինք գաղափարն:

Կ'առողջացնեն ծիծառկոտ  
Երկրին ծաղկունքն ու խոտերն  
Ամէն ցաւերն ու մարդոց  
Բոլոր կըծու կըոփներն.  
Ու մեր աչքերը՝ ամէն  
Թոյնէ վընիտ ու մաքուր  
Պիտի նկատէ զուարթալոյս  
Գեղեցկութիւնն աշխարհի:

Զոր օրինակ մոռացման  
Աւազանին մէջ՝ կը միմեմ  
Կը մըխըրճեմ միտքս՝ անմեղ  
Ալիքներուն մէջ՝ չըքնաղ  
Առասպելաց՝ եւ յաղթած  
Ամէն կըրծող հոգ ու ցեց՝  
Աստղերուն հետ կը խօսիմ,  
Կը խօսին հետըս աստղերն:

## ՃԱԿԱԾԱԳՐԻՆ

Ճակատագրին խարազանին ոտակ կ'անցնի  
Սրարշաւ մոլուցքը ձիերուն, հանելով  
Տիեզերքի դաշտերուն մէջ՝ ահաւոր  
Մըրրիկներու, փայլակներու ծըփանքներ:

Կը բարձրացնեն մարդիկ թասուն՝ յամբաքայլ՝  
Գլոմբեթ՝ կոթող նեղ ածուխն մէջ իրենց.  
Համարելով վեհ խօսք մ'ըսել՝ հեռաւոր  
Ժողովը եւ հեռաւոր ազգերու:

Բայց կառավարն հըզօր սանձերը թողած  
Ճակատագրեալ հետքին վրայէն կը քըշէ  
Զիերն, եւ այն քըրտնած կոյտերն աւազի՝  
Անգիտակից՝ կը ջակչախէ, կը փըշրէ:

## ՏԻԿԻՆ ԼԱԿՐԱՅԻՆ

Տիկին լաւրա երկնակապոյտ աչքերով,  
Որքան հեռու է այն օրն  
Երբ գէպ ի վեր արքայութիւն թեւեցիր:  
Երկիրն իր գէմքը փոխեց,  
Եւ փոխեցին հանգերձներն:  
Եւ տիկինները սէգ գարձան ու գուսոզ.  
Հովկաներէն եւ առապար շեպերէն,  
Եւ գիտութեան ամենէն կորդ ու անհարթ  
Ամէն ճամբէն կը մազլեն  
Կ'երթան՝ թեթեւ, եռանդուն,  
Խրոխո՛ առնական շարժուածքով,  
Եւ ալ անոնց առջեւ չեն ծոփր ու թեքիր  
Կոր ասպետներն, եւ ոչ ալ  
Գողտրիկ, քընքուշ մտածութներ  
Կ'արթընցընեն ըշտապու  
Տարփաւորաց կուրծքին մէջ:  
Անթեւ «հրեշտակ - ուհիներն»  
Ոչ եւս «համեստ՝ պարկեստ խոնարհ հակատով»,  
Այլ ուղղաբերձ եւ սընապարծ խրոխտալից,  
Այժմեան՝ արդի տէրերէն

Հաւասարներ կը նկատուին,  
կը սիրուին շուտ, եւ զրեթէ  
Արձակօրէն ... ամէնքն ալ:

### ԱՆՁՐԵՒԻՔՆ ՎԵՐՋ

Կը ծռեն ամպերը թեւերնին  
Արեւելքէն փչող զռվ շունչէն,  
Խոտին, տունկին մէջ կը ճօճան  
Արեւակնէ նուրբ կամուրջներ:

Ոչ եւս վարն հոն կանանչ ու թուխ  
Գոյնը տըղմուտ ճահիճներու,  
Այլ անտառին բացաստանէն  
Լիճը գոհար կը պըսպըղայ:

Արթընցիր, իմս հոգի, նմանէ  
Ծաղկին՝ շաղնա ածուներուն,  
Կըքած գեռ եւս տարափէն,  
Չըքնաղ է կեանքն, արեւ կայ դեռ:

## ԱՌ ԿԵՐԱՐՏՈՅՑ ՄԱՅԻԼԱ.

Ո՞վ կը յիշէ զայն, ո՞վ գիտէ  
թէ ի՞նչ բուժիչ աղբիւր էր այն՝  
իր տառապող եղբօրն համար.  
կը հարցընեն ամէնքն. «Ո՞վ էր»:

Խոնարհ, աղքատ՝ ունէր միայն  
Հարցստութիւն մը լոկ, չի տար  
Գլափոցը այս գըժնէ դարուն  
Նմանորինակ հարցստութիւն:

Ինչպէս կիզիչ արեւուն տակ  
Հընձող մըշակը կը վազէ  
Դէպ ի առուն սիրափափափ,  
Ծարաւահիւծ ու պապակած,

Այսպէս հեւքոտ՝ բորբ կը վազէր  
Ծարաւ բարիք ընելու ան,  
Ապերջանիկ ու չարաբասու  
Հիւանդներուն եւ կոյրերուն:

Զինջ աղբիւրին քով ըզգացին  
Հրակեց ալրթներն այնչափ հանոյք,  
Ինչպէս այն քաղցըր մինակեացն  
Երբ կը դընէր դեղ ցաւերուն:

Արդ քարձրաբերձ ժայռերուն վրայ  
Վերն հոն վանքին մէջ հանդարտիկ,  
Կը քընանայ, եւ ամպն ու հովն  
Աղէկ գիտեն թէ ան Ո՞վ եր:

### ՍՆԳԻՏԱԿԻՑ ՀՈԳԻՆԵՐ

Դանդաղ եզներն եղջիւրներով խայտաբղէտ՝  
Որ կ'արածին մարգին վրայ,  
Եւ մերթընդմերթ կանգ առնելով կը ծըծեն  
Օգն որ կ'անցնի կը դառնայ.  
Ու կը նային հեզիկ խոտին՝ որ կը ծոփ  
Ու վեր կ'ելլէ գողգոջուն՝  
Անոր կամքին խաղալիկ,  
Եւ ծաղկափիթիթ ափունքներն,  
Եւ կարկաչուն հոսուն ջուրն,  
Եւ հորիզոնն անզըրաւ,  
Ի՞նչ կը խորհին. ի՞նչ կ'անցնի  
Այն բիբերուն մէջ քընչած ու դանդաղ,  
Զորս երբեք չի ճեղքեր փայլակ մ'յանկարծոյն,  
Երբ կը թըւին կենաւ երբեմն իբր արձան՝  
Անգիտակից վայրկանին,  
Արօտին, ջրին եւ միւս ամէն բաներուն:  
Ժամանակները արգեօք  
Զէ՞ն բըղիւեր վեր մասախլապատ ու շըլմոր  
Այն մըտքերուն մէջ՝ անգործ  
Երկայնաձիգ ժամերուն,  
Յիշատակներ՝ ուրիշ հին  
Ժամանակի ւազգերու:

## ՈՒՐԱԽՈՒԹԵԱՆ ԵՐԳՆ

Ո՞վ եղայրներ, ուրախութիւնը երգենք,  
Ուրախութիւնն. անբիծն ամէն կեղտերէ  
Զայն կը տեսնէ ամէն տեղ. այն չոր կարծուած  
Ուտը տեսէք, լուսեղ գոհար մը կայ ծայրն:

Կայեցէք. հոն այն սառին, այն վաղանցիկ  
Մառախուղին ետեւէն՝ պինդ, անյողդողդ  
Կ'երթայ արեւն յաղթողաբար: Կը վառէ  
Անըրջանքի մը լոյսն հոգին տաղտկալից:

Հոն դարբինին ափին մէջն է, որ կը զգայ  
Իր ոյժը տեղը. կայծերու խուրձին մէջ՝  
Որ կը փըրթի երկաթէն. կուռ կըսանէն  
Ծեծուած սալին կըշութեան մէջն է հըզօր:

Քերթողին հետն է, եթէ թեւը տաղին  
Փայլատակէ. եթէ պատկեր չնորհէ տմոյն  
Ըսփինքսն՝ արուեստն. ան խուսափուկ տիեզերքն  
Ուրուներու՝ սեղմ տողերով կը պըրկէ:

## ՎԵՏԱԳՆԵԼՈՅ ԳԱՐՈՒՆԸ

Զայն մի՛ փընտոէք միայն յաղթող գունդերուն,  
Կամ անտառին մէջ ծալ ի ծալ գրօշներու,  
Կամ այն բարձունքն ուր կը հասնի վեհապան  
Թըսէքով ֆառքն, եղբայրներ, մի՛ փընտոէք  
(զայն:

Համեսո՞ գաղտնի կոխոներու, լուռ ցաւց մէջ  
Ինչպէս ծաղիկ մ'աւերակաց գերբուկին՝  
Կը բողբոշէ և կը ծընի ան մեր մէջ  
Աւելի քաղցր ու ճշշմարիտ ու բոն մերն:

Ան կը ժըպտի երբ վեհ խօսքով կը ձաղկենք  
Մենք գոռողներն, երբ անուշ խօսք մը կ'ուղղենք  
Խոնարհներուն, մեզ կը վառէ, սիրու կու տայ  
Թէեւ ըլլանք կէտ անիրաւ սլաքներու:

Եւ աւելի՛ կը փայլակէ ոչ վրէժի  
Վայրագ աչքին, այլ անուշակ բերին մէջ  
Մարդուն՝ որ հեւ ի հեւ օրուան կը սպասէ  
Որ կարենայ պատուհասել, և կ'ներէ:

— «Թաշկինակնե՞ր են պարապ  
Զոր կը բերէ մեղմիկ սիւգն  
Արեւմըտեան, շոպուած այն  
Գերեզմանէն»: Եղկելի,

Քեզ կը խաբեն քու յոգնած  
Ու ճայրուած աչուլմներդ:  
Կապոյտ երկնի մէջ՝ ճերմակ  
Ամպիկներու ծուէններ են:

— «Ո՞ր վիշտն երբեք բըղիսեց դուրս  
Ազեկէզ ողբ մ'աւելի՛  
Դառն ու յամառ ու տըխուր  
Քան այն՝ զոր ես կը կըրեմ»:

Հոս ոչ ոք չի վըշտագնիր:  
Առուներու ժպիտներ են  
Որ արեւուն տակ ազատ  
Բլուրներն ի վար կը հոսին:

— «Հոն զոյգ ցնորքներ կը տեսնեմ  
Ծիւրած ծընգած ծերերու,  
Ցըցած իրենց ձիւնաթոյր  
Հերքն ու մազերն հովերուն» :

Յաւէրժօրէն դալկահար  
Երազ մը քեզ կը տիրէ:  
Զէ՞ս տեսներ . այն «ծերուկներն»  
Նոշենիներ են ծաղկած:

## ԼՈՒՍԱԿԱՆ ԴԻՀԹԱՆՔՆԵՐ

Ժամանակէն դրժնէօրէն ջարգըւած  
Նըսեմ ժայռեր՝ շուրջը մեռած շըրերոն  
Կարակումին՝ գիշերին մէջ կը դիտեն  
Ելքն հրաշալի լուսացընցուղ լապտերին,

Որ պիտ' թեւէ քիչ ատենէն լերանց վրայ:  
Ու կը նային՝ զգալով շօշափը անոր,  
Որ պիտ' ահեղ սեպերն ընէ խարոյկներ  
Սուրբ, ճահիճները ջինջ աչքեր արծաթէ:

## ԱՄԱՌՆԱՅԻՆ ՓՈԹՈՐԻԿ

Հովը կ'անցնի մըրըրկոտ  
Թեւով մը շեշտ՝ գորշորակ  
Կանաչին վրայ՝ ուր հոգեվարք է ճրպուռն,  
Եւ խոր թըմքիրն ամառուան  
Կը բըզըկոէ կը ցըրուէ  
Թուփն ու տունկերը դիրեւոար խառնիխուռն,  
Ինչպէս ժանտ ձեռքն՝ որ կը ցընցէ զլուկ մ'ոսովի,  
Իր եղունգները մազերուն մէջ մըխած :

ՆԱԲՈԼԻ - ԲԻԵՏԻԿՐՈԴԴԱ

Օր հասարակ է,  
Կը փայլակէ ծովս.  
Բլուրներուն՝ դաշտին  
Վրայ միօրինակ  
Տաղոռուկ. չնիկ ասողին  
Լայծակներուն տակ  
Կ'նընջէ նաբոլի:

Գիշերին կէսն է.  
Զինջ ծովախորշին,  
Ափերուն վըրայ,  
Տունկերուն մէջտեղն  
Արծաթ կ'անձրեւէ:  
Լուսինն է լըման.  
Նաբոլի կ'երգէ:

## ՄԱՅՐԱԿԱՆ ԶԱՅՆԵՐ

Եթէ անցնիմ ես աշխարհի անտառէն  
Սին երազի մը մէջ սուզուած, եւ ըստէպ  
Բիբն անտեսէ մորենիները նենգժու,  
Մայրիկ, դժուն ես, որ ելլելով հեռաւոր  
Գերեզմանէն՝ կը մըրմընջես ինձ. «Յայէ»:

Եթէ ծարաւ մոռացօնքի և յօժար  
Թունու պտուղներ քաղելու ես չըհարցնեմ  
Թէ թոյնը քո՞ն թէ արդեօք մահ կը բաշխէ,  
Մայրիկ, դժուն ես, որ ինձ խըստիւ հրամայնη  
Չայնով խըստ կու տաս կ'ըսես թէ «Մոտածէ»:

Եթէ շեպերն ի վեր ըզգամ ես յանկարծ  
Ինքզինքս անզօր եւ ոգեսպառ, եւ իմ յոյսու,  
Յոյսըս յետին, յետին նեցուկըս կըքի,  
Մայրիկ, քուկի՞նդ է այն բարբառն անձկալից,  
Որ կ'ըսէ իմ յոգնած հոգւոյս. «Ալօթէ»:

## ԱՍՏՐԿԵԱՆՆԵՐ

«Խաղաղուրիւն կը փնտռեմ...»

Ըսէք, ըսէք ինծի, ուր է.  
Ի՞նչպէս կը ընամ զըտնել զանի.  
Ո՞րչափ ատեն պէտք է նէրա  
Ծընած լեռները հասնելու,  
Ազբերակներն՝ ուր կը ժըպոի,  
Անտառակներն՝ ուր կ'երագէ:

Ըսէք ինծի, շատ կ'արտորամ,  
Կ'ուգեմ գիշեր չեղած հասնիլ.  
Կա՞ն այն ճամբուն վըրան օձեր,  
Քարեր, ստեղներ, ես չեմ վախնար  
Սուր խիճերէ, վախ չունիմ ես  
Մորենիէ եւ օձերէ:

Ըսէք ինձ. հո՞ն է, դուք ինչո՞ւ  
Զիս տանելու կը դանդաղիք.  
Եւ խընդրածս այնքան քիչ բան է.  
Շատ տարիներ են որ կ'երթամ,  
Շատ տարիներ՝ որ կը փընտռեմ,  
Շատ տարիներ՝ որ կը կանչեմ:

իմ ով ըլլակ կը հարցընէք,  
ի՞նչ փոյթը ձեր. պանդըխտուհի  
Մ' եմ, որ գուցէ քիչ ատենէն  
կը հասնի իր նըպատակին:  
Մուրողուհի մը՝ շատ աղքատ  
Եւ շատ յոգնած ու ոգեսպառ:

## ԵՍ ՊԻՏ ԵՐԹԱՄ ԳԻՇԵՐԻՆ ՄԷՋ

Ես պիտ՝ երթամ գիշերին մէջ  
Երբոր ամէն ինչ քուն ըլլայ.  
Պիտ՝ երթամ բաց դաշտին մէջէ  
Աստղերուն տակ, և պիտ՝ անոնք  
Լրսէն ծանօթ ձայնը, ուրիշ  
Եւ հեռաւոր օրերու ձայնն.  
Անոնց համար պիտի գըտնեմ  
Մոոցուած իօսքերն ու մըռունչներն  
Ու կրակն ու թափն երիտասարդ  
Առուզութեան: Անոնք լուռմունջ  
Պիտ՝ ունկընդըեն, կ'ունկընդըէին  
Ինչպէս անցած այն ժամանակն,  
Եւ չըտեսնեն պիտի դէմքիս  
Դալուկն... ամէ՞ն ինչ, ամէն ինչ  
Անոնց համար պիտի ըլլայ  
Ինչպէս երբեմն: Խոկ հոգոյս մէջ  
Ի՞նչ պատահի պիտի արդեօք:

(ՀԱՄԱՁՈՂՈՎ ԽԱՆԱՇՈՒԹԵԱՆ)

Մարտը՝ առողու մը (թէ՞ երազ էր) գըտաւ  
խաղաղութիւնը, որ կ'երթար դաշտերուն  
Մէջէ հանդարտ քայլով տըրտում ու տըխուր,  
Եւ իր գանդաղ շարժումներով կը վերցնէր  
Յարունակներն անկապ ու քակ. վրան փըրթաւ.  
Յարունակներն անկապ ու քակ.

— «Ո՞վ դու անխօս՝ թոյլ ու պըղերգ, ի՞նչ կ'ը-  
նես.

Զե՞ս տեսներ զիս՝ որ ջուր կըտրած, հեւիհեւ,  
Անխոնջ ճամբայ կը բանամ իմ սըրբնթաց  
Ուսուբներուս՝ տապարներով, տէզերով  
Միշտ եւ ամէն տեղ. սորվէ դուն թէ ինչպէս  
Կը ջարդեմ ես, կը խորտակեմ, կը զգետնեմ:  
Զիս չի ծըռեր զուր կարկաչիւնն ամբոխին,  
Եւ ինձ տեղիք կու տան մըտքերը խիզախ,  
Արի առոյգ կորովիներն, եւ յաղթող  
Մըտածումները. կ'անցնիմ ես, եւ ահա  
Լայն անապատ մը կը բացուի ցուլիս տակ,

Եւ ծիրանի վառ գորգերու վրայէն ես  
Կ'երթամ ըքնաղ հանդէսներու, եւ անցքիս՝  
Խարոյկ կ'ըլլան թաւ անտառներն։ Ես չունիմ  
Հանգիստ, դադար։ Դուն ի՞նչ կեցեր ես, ով  
[ Տեղպ ] :

— «Ես դիւրաբեկ եւ ինկած այս պըսակներն,  
(Բսաւ անոր Խաղաղութիւնը), այրի  
Կընձնիներու կը չնորհէի, եւ ուրիշ  
Էշակներու՝ որ կը սպասեն ու կու լան  
Սինաւորիկ՝ ինկած յոյսեր կը տանիմ։  
Յաղթանակներ չեմ փընտեր ես, կամ միայն  
Զարին դէմ, այն աննիրէ, անքուն հըրէշին.  
Տեսայ ես հոն տուներ, տեսայ ամրոցներ  
Հըրդեհակէզ՝ չեմ գիտեր ո՞ր անողորմ  
Զեռքի ժըպիրէ ջահովս. իմ լուս քայլիս տակ  
Ոմէնը վեր կը կանգնին. չեմ գիտեր ես  
Հակասագիրը ի՞նչ բուժիչ զօրութիւն  
Դրսած է իմ մէջըս. միայն աս գիտեմ  
Որ քու խռոված հոգիներուդ մէջ՝ ինէ  
Կը ցաթի լոյս մ'իմաստութեան, ու ժըպիր՝  
Առողջութիւն բոլոր անոնց մէջ՝ զոր դուն  
Ապշոպեցիր իրենց գործէն» :

— «Ո՞ն, ո՞րչափ  
Քաջ ես, (քըրքջաց ժանտ ժըպիսով մ'անոր  
[ Մարտն ],

Ի՞նչպէս պոռու ու մնձիօսիկ։ Բայց ոչ ոք  
Տեսաւ գործելդ, ոչ ոք լըսեց քու վազելդ  
Աշխարհի մէջ, կամ ականջին հասաւ շփնդն  
Այդ քաջութեանցդ»:  
— «Ես բընաւ չեմ ճամբորդել  
Թընդանօթի որուներով ու գոռով  
(Բարձրը ձայնով Խաղաղութիւնը յարեց),  
Իմ քայլերուս է լըոռութիւնն առաջնորդ։  
Ես «Եւմ պարծիր», ես կը գիտեմ որ գալուս  
Արտասուաթոր աչուլներուն մէջ յանկարծ  
Կը վարի կայծ մ'աստուածային ցընծութեան.  
Ես կը տեսնեմ հուժկու՝ ազատ մարգերու  
Սեղմ ափերուն մէջ արօրին մաճն. երկիրն  
Ակօս ակօս կը փեռեկի սերմերոն  
Գանձերուն. ես կը գիտեմ զուսպ կոհակին  
Խորտակելն իր թափն ու մոլոցքն երկալէ  
Կը առներուն վըրայ, եւ ուր որ եմ ես  
Կը հըռնչեն հուր հալցներն հընցին,  
Կը մըրըրկին գործարանին անիւներն,  
Եւ գարբինները կ'երգեն. չեմ գիտեր ես;  
Որմէ կու գայ ինձ այս բարին։ Հըլուաբար  
Ես մըշտարթուն իմաստունին կը տանիմ  
Ժամն հետազօտ խուզողութեանց, կը պըրկեմ  
Ժեռքերն երբեմն թըշնամի. Ուրիշ բան  
Զեռքեցիր իրենց գործէն»:

Կը տեսնեմ քու արիւնաներկ ու ալժգոյն  
 Աւազներուն մէջէ երթալըդ՝ թասուն,  
 Գրմնէհայեաց. եւ քեզ անէծք կը կարդան.  
 Ես կը հասնիմ առանց ձայնի՝ ծաղկասփիւռ  
 Ուղիներէ, եւ ըսպասուած, օրհնըւած:  
 Է՞ր այսքան քաղցր է իմ վիճակս, ու քուկինդ՝  
 Անքան դրժիւմ. չէ՞ս կը ընար լուծըդ փըշըել.  
 Հետըս եկուր, հետըս եկուր, եւ տեսնես  
 Պիտի գուն մեծ անուշութիւնը սիրոյն՝  
 Որ կը զօդէ օտար ազգերն իրարու,  
 Խարակներուն վրայ փարոսներ կը տրնկէ,  
 Եւ կը կանգնէ ապաւէններ՝ նենգաւոր  
 Սառնոցներու շեղջակոյտին բարձըր ծայրն:  
 Չէ՞ս տեսներ գուն թէ արեգակը ի՞նչպէս  
 Արշալոյսին բոլոր վարդերը բացաւ,  
 Երկինքներուն բոլոր ոսկի բաժակներն՝  
 Օրհնելու զայն՝ որ արձակեց ձեռուըներն  
 Այսօր ազատ ամէն կապէ եւ պատրաստ  
 Աշխատանքի. եւ որ կեանքէն յաղթըւած  
 Հոգիներուն ուզեց զայն տալ վերըստին»:

Խաղաղութիւնը դարձաւ զայն քաշելու  
 Իր հետ. բայց այն խուժդուժ ըստուերն արդէն  
 Անհետացած էր խորքն անխուլ անդընդոց: [իսկ

## ԱՄԱՌՆԱՅԻՆ ԻՐԻԿՈՒՅԻՆ

Երթալ ճամբէ մը՝ դաշտերու հանդարտիկ  
 Անդորրութեան մէջ՝ բաքողուած լուսնակին  
 Տակ՝ բիւրամեայ մտերմուհւոյն,  
 Եւ օդն երբեմն երբեմըն հոտն անուշակ  
 Բերէ ծաղկած այգիներուն, ծաղկափթիթ  
 Կակիային. երթալ երթալ եւ չպպաւ  
 Բնաւ յոգնութիւն, խուսափուկ  
 Սիւքին տարտամ հրաւէրներուն ետեւէն,  
 Առանց որոշ մըտածումի եւ յըստակ  
 Յիշատակի, մըտքին մէջ  
 Ակայն անհուն մըտածումներ, բիւր անուշ  
 Յիշատակներ. մոռնալ այսօրն ու վաղիւն,  
 Զուր երազուած երազներն,  
 Յաւէրժական հառաջներն,  
 Երբ ծըղրիդները կ'երգեն  
 Մարգերէն սէր, ուրախութիւն, հեռաւոր  
 Բաբախիւններն, եւ ճամբան չի՝ լըմըննար:

## ՄԱՅՐ ՅԱՀԱԳԻՆ

(ԿԻՍԱՐՁԱՆ ՄԱՐԱՆԻ ԱՏԵԼԱՅԻՏԻ)

— Ո՞չ, չըհատնի պիտի, ոչ, զուր են խօսքերն ։  
Լոյսը միակ, միակ ու մեծ ըսփոփանքն  
Արհամարհելը զայն, եւ ստոյգ գիտութիւնն  
Որ ոչ ոք զիս պիտի կը բնայ ապշոպել  
Այն տանջանքէն, այն տագնապէն, որ նըման  
Հըսկայ իժի մը կը պըրկէ կը պւրէ  
Պարոյլներովը զիս, եւ ես կեցեր եմ  
Պաշտպանութեան առանց ճիզ մ'իսկ փորձելու,  
Վասըն զի իմ կուրծքըս սաստիկ կը սիրէ  
Անագորոյն գազանն՝ որ զայն կը ճողքէ  
Կը տոչորէ կը բըզմկոտէ, այնպէս որ  
կը զգայ կեանքի բնազդին ի սպառ նըւաղումն,  
Եւ կը վառէ զայն իղձ մը լոկ. լոկ անյազ  
Ծարաւ մ', անձուկ մը գինովցնող. անհետի՛լ...:

## ԶԱՌԱՆՑԱՆՔ · · ·

Կանչուած ցընորքն ահաւասիկ կը դառնայ .  
Ծանօթ խուցերը կը մըտնէ , կը հասնի  
Գանդաղօրէն ի՞ր իսկ սենեակն՝ ուր ըստ  
Իր վերջին խօսքն: Ոչ մէկ բանի տակաւին  
Զեռք չէ դրպած . արեւ՝ ինչպէս այն ատեն՝  
Ասդին անդին ոսկի կէտեր կը վառէ ,  
Եւ կը ժըպտի մահճին վըրայ Տիրամայլն ,  
Եւ իր հին տեղն է բոլոր կահ կարասին :

Իր գողգոջուն՝ արժգոյն ձեռքով կը բանայ  
Արկդերը գեռ լի հոտանոյշ կտամերով ,  
Հին զարգերով , գոհարներով , եւ փայլուն  
Բանալիները զուարթ հընչին մ'ունին հուսկ:

Քովիկն եմ ես , ու կը նայիմ , կը նայիմ ,  
Կը տրովիմ , չեմ համարձակիր բանալու  
Շըրթներս , խօսքի մը կը սպասեմ հետինեւ ...

Աչուին պըողուած է՝ սեւեռուն . կը փընտոէ .  
Ի՞նչ կը փընտոէ արդիօք :

Ո՛վ մայր իմ, մայրիկ,  
Զիս չե՞ս տեսներ, չե՞ս տեսներ զիս, ես եմ, ես,  
Դարձիր խօսէ ինձի հետ, տուր իմ անունս.  
Ո՞հ, անգամ մ'ալ ձայնովդ անունըս լըսեմ:  
Կը մըտածեմ այսպէս եւ զուր կը փորձեմ  
Խօսք մ'ըսել:

Նէ ինձ կը դառնայ յամրօբէն,  
Կը գրգուէ իմ գէմքըս ծանօթ ՚իր շարժմամբ  
Եւ անուշիկ մը կը ժրպտի ինձ. սակայն  
Զի բանար շուրթն. եւ դարձեալ նոյն մտադրու-  
կը դառնայ իր փընալուուքին: կ'որոնէ [թեամբ  
Կը քըրքըէ վեր վար, կը շարժէ... վերջապէս,  
Ո՞հ վերջապէս զըստաւ. բայց ի՞նչ է արգեօք:  
Ի՞նչ յուրթուլունք կըրնայ ըլլալ, ի՞նչ զըրաւ:  
Զեմ տեսներ ես: Տարօրինակ՝ մետաքսով  
Եւ ոսկիով նըկարակերտ տուփի մէջ  
Փակուած է, փոքր է, ես զայն բնաւ չըտեսայ:  
Ահաւասիկ ձեռքերուն մէջ կը սեղմէ  
Եւ հըրճուանքէն այլակերպեալ կ'երեւայ:  
Ո՞հ, ինչպէս այն զեռ սքողուած աչքը սեւեռ  
կը պըճըլտայ: Հիմա խօսի պիտի նէ.  
Անշուշտ հիմա պիտ' անունովս կանչէ զիս.  
Եւ ահաւոր անծանօթին վրայ՝ ուրկէ  
կու զայ նէ, ես պիտ' հարցընեմ (թէպէտէւ  
կերկեր ձայնով, օրհասսական հոգիով):

Բայց ի՞նչ մէզ է կ'իշնէ ու զայն կը ծրարէ:  
— Ո՛վ մայր, գեռ մի մեկնիր, մըտիկ ըրէ:  
Զո՞ւր:  
Զուր կը գոչեմ. զուր կ'երկընցնեմ իմ թեւերս.  
Նէ ստուերներու մէջ կ'անհետի յանկարծոյն:

## “ԵՐՔԵՄԸՆ ԶԻՍ…”,

(Ապրիլամբ քրոջ)

Երբեմըն զիս ժըխորին  
Մէջ բազմամարդ ուղիներու, խրախութեանց,  
Հընչւն՝ փայլուն թատրոններու՝ կը բըռնէ  
Յանկարծ տաղոռովկ մ', երաշտ ծարաւ մ'անյաւ  
Ո՞վ ամայի այրերու [գուրդ]:  
Նամէտ ժայռէն յուշիկ յուշիկ թաւշանման  
Մամուռներու վրայ կաթկըթող լըսիկ շիթ:

Ո՞հ թաքթաքուր ձորերու՝  
Փակուած չորս կողմն երկնաբերձիկ ժայռերէ,  
Ուր չի լըսուիր ոչ մըրնչիւնն հեղեղին,  
Եւ ոչ հիւսին շառաչիւնն,  
Եւ ոչ մէկ ձայն, այլ միայն  
Կ'անցնի երբեմըն թըռչելով վեհաշուք  
Ըստուերը սեւ բազէին,  
Որ կը ճախրէ կապուտակ  
Բարձր ճայելոյն ընդմէջն՝  
Խոտի ծըղիկն ըլլայի…

Բ Ո Ժ Ո Ժ Ա Ե Ր

Դուք զիշերին մէջ զօղանջող բոժոժներ,  
Կը բերէք միտքըս ծանրաբեռն սայլեր,  
Անտառի հոռ, անդորրութիւն մը խորունկ,  
Զոր չի խոռվեր ոչ մէկ ձայն, ոչ մէկ աղմուկ:  
Կ'ելեն գրաստները լեռնային զառվերէն,  
Լուսնով արծաթ հազած՝ առ շեղ՝ յամրօրէն:

Կու զան հոգւոյս մէջ հրաժեշտի հեզ՝ հանդարտ  
Եւ քաղցրանուշ մըտածումներ. ինչո՞ւ արդ  
Աշխարհային հոգերն հեռու կը զաղթեն  
Իսկոյն կապած իրենց ջուիրը ժանտկէն:  
Դուք աստղերուն վրայ խօսեցաք քերթողին՝  
Ո՛վ զիշերին մէջ զօղանջող բոժոժներ:

## ՄԱՐԻԱՄ ՔՐՈԶՍ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

(ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ՅԻՇԱՏԱԿԱՆԵՐ)

Կը մըտածեմ ես, եւ դարձեալ կը մնածեմ  
թէ ի՞նչ ընծայ պիտի հաճոյ անցնի քեզ,  
քեզ՝ որ միայն ընծայ տալէ կ'ախորժիս:  
Երգ մը գուցէ Յիշատակաց Վեստեանին  
Հաճոյագոյն անցնի, անցեալը քըմքրող  
Երգ մը, որ քեզ ցուցնէ թէ կայ սիրո մըն ալ  
Որ յիշատակը կենդանի կը պահէ  
Շատ հեռաւոր ժամանակաց, օրերու  
Ուանհետացած՝ մեռած գացած ժամերու:  
• • • • •  
Հոն ներսը մեր մատուին մէջ քահանայն  
կը կատարէր կիրամնօրեայ պատարագն,  
Եւ ամէն բաց պատուհանէ կը մըտնէր  
Ծաղիկներուն եւ խոտերուն առողջ հոտն: —  
Ո՞հ, թըռչիլ հոն վարն, աղօթել վարը հոն  
Ազատ արձակ, օրհնել Աստուած՝ վարդերուն  
Գեղեցկութեան համար, վընիս երկընքին  
Եւ արեւուն: — Ծունըր դըրած հոն այսպէս

Կը մտածէինք, մինչ անհանդարս անդամնիս  
Ազատութեան ժամէն առաջ կը վագէր:

Դուն ծաղիկները, Մարիամ, մեծ սիրով  
Կը սիրէիր. նրեմ փունջերն հոտաւէտ  
Մոլաթուգին, ու ճննողկուցն՝ որ ունէր  
Քեզի համար խօսքեր՝ երգեր, եւ զանխուլ  
Խրնամութիւն մ'երազներուդ հետ ու լուռ  
Զմայլումներուն քաղցր ու խոհուն աշքերուդ:  
Ո՞՛, մենք ոքչափ երազեցինք ու լացինք:  
Կը յիշե՞ս դուն այծոերեւին հոտը հռն  
Պարտէզին մէջ ամառնային իրկուններն  
Աստղերուն տակ, որ նըշոյլներ, խոսումներ  
Ու հառաջներ կ'անձրեւէին մեր վըրայ,  
Եւ լուսալիր լուսընկաներն որ տեսան  
Մեզ իրարու մօտիկ, զըւարթ ու չըքնազ  
Օրիորդներ, հոն վարը յամբ ընթացիկ  
Կոնսոլայէն ներս՝ Լքճակին վըրայ ջինջ,  
Եւ նըազներն, ու ծերունի քերթողին\*  
(Որ ամէնքէս աւելի քեզ կը սիրէր)  
Զայնն ու քերթուածն հընչուն՝ վըճիտ, որ կ'իջնէր  
Մեր կազմ՝ պատրաստ հոգիներուն մէջ, եւ հոն  
Կ'արթընցնէր վառ բաքախիւններ, տեսիլքներ:  
Կը յիշե՞ս դուն գեռ առաջին ուսումներն

\* Անորէա Մագֆէի.

Եւ բերկրալիր յաղթանակներն, եւ զըւարթ  
Լոյսն ու ձեռքերը որ մնազի երկընցան,  
Մեզ որ ճակատը մեր բարձրիկ՝ պըճնըւած  
Արքայաշուք առուգութեամբ կ'երթայինք  
Ապագային դէմ. կը յիշե՞ս...

Ո՞հ, սաստիկ

Սիրս բզրկոտնդ է թաղուած ժամերը կանչելն  
Եւ լաւ չէ քեզ տըխբեցընել՝ քաղցիկ քոյր:  
Ուզեցի լոկ լսել քեզի. կը մընայ  
Մեզի մեզ պինդ՝ անխըզելի հանգոյցով  
Պարաւանգող սէրն. արդ օրհնեալ ըլլայ բախտն.  
Ան գեռ շատ բան կը չնորհէ մեզ, որ այլ եւս  
Այն կորսըւած օրերուն լոկ ցընորքն ենք.  
Յիշատակաց քաղցրիկ Վեսուևանը միայն  
Թող իմ գորովըս տեսնէ այս համառու  
Խօսքերուն մէջ, որ կը բանան դըռնակներն  
Յիշողութեան՝ հանդէպ թաղուած այգերուն  
Մեր մայիսին:

Տըխուր է, ո՞հ, մըտածելն.  
Ինչպէս պարուէզ մը հին՝ որուն կը ծածկէ  
Մամուռն աւերն, ու կը պըրկէ կը խեղդէ  
Բաղեղը տունկն, եւ ժամանակը փըշրէր  
Աղբէրներն. այն հին պարտէզին մէջ քանի՛  
Աղբէրներն. ինչքան քիմեռներ, եւ ո՛րքան  
Ոգիներ, ինչքան քիմեռներ, եւ ո՛րքան լացինք:

## ՎԱՐՃԱՊԵՏԻՆ ԵՐԳԸ

Չըքնաղ ասպետ,  
Նոռու համբաները թող, ըլլայ իսկ թէ երթն  
Յամրընթացիկ, ուղին շիտակ ըլլայ գէթ:

Եւ ականջդ օ՞ր՝  
Որ ծաղիկներն անդունդին եզրը բուսնող՝  
Պէտք է դիտուին հեռուէն՝ ոչ թէ մօտէն:

Յիշէ՛ աս ալ,  
Որ երբ հիւղիկ մը եւ շուքիկ մը զըտնես,  
Մի՛ խոնջ մարմնոյդ համար խընդրեր ուրիշ բան.

Եւ այն ատէն  
Խաղաղութիւն եթէ զըտնես հիւղին մէջ՝  
Մի՛ խօլ սըրտիդ համար ուրիշ բան խընդրեր:

## ՔԵՐԹՈՂԻՆ ԵՐԳՆ

Զգօն վարժապետ,  
Ժայռին, ձորին մէջէ, արփւոյն՝ աստղին տակ  
Ես կը մարզեմ կորովս եւ ուժըս սիրով.

Վարժ չեն ուրքերս  
Ոստոստելու ժայռերու վրայ՝ ուր այծեամն  
Առջի շուքին տակ կանգ կ'առնէ՝ թափառուն:

Խօթին ըսէ  
Որ դողդոջուն՝ նիհար ձեռքով քաղէ՛ լոկ  
Ածուներու կոկոնիկներն անարատ.

Կ'անգիտանաս  
Որ կը փընտոեմ ես վիհերուն ծաղիկներն  
Եւ ոչ դիւրին ճամբաներով հովիտին:

Ո՛չ թէ զանխուլ  
Խաղաղութիւնն հիւղերուն, ո՛չ թէ պըղերգ  
Հանգիստն, այլ վլանգ եւ մըրըրիկ կը սիրէ

Քերթողն. ուղին  
Քարէ՛ փուշէ չի փընտոեր զերծ, անդամներ  
Ունի մարտկի, եւ ըստուերի մ'ետեւէն

ԲԱՆՏԻՆ ԵՐԳԻ

ԵՐԵՊՈՐ ԹԸՌԱՀԻ,  
Կամ երազի, հետքի, ձայնի սիրարկու,  
Խաժամուժին զիտէ այպանքն ու մոլուցըն

Արհամարհել,  
Լավլէզ բոցերը, վիշապին ժանտ ճանկերն.  
Բարոյականն անգամ ձեր, ով մանկավարժք:

Ելքբախութեան հէք ծաղիկ,  
Երբոր ծընայ ուրախութիւնն հեռու էր,  
Զիջաւ ոչ մէկ յաւերժահարս օրոցքիս՝

Չըքնաղագեղ ձօներով:  
Ունեցայ կեանք մ'հառաչանքի եւ ողբի.  
Առյօ հասակըս նետուցաւ հովերուն:

Անօթութեամբ, նեղութեամբ  
Տեսայ 'մէնուն մէկիկ մէկիկ անհետիլն,  
Եւ քեզ՝ որ զիս կը սիրէիր այնքանի,

Քեզ ալ՝ ով սէր սըրբազն,  
Մայր իմ, բարի մայր, սիրունակ իմ մայրիկս  
Եւ մընացի մենիկ մընջիկ ցաւիս հետ:

Կորսընցուցի ամէն ինչ,  
Բայց խընդրեցի հացը իմ այս մատներէն  
Եւ ասեղէն. չըզարկի ոչ ոքի դուռն:

Եկաւ ինծի անիկա  
Զիս փորձելու, աղաչելու, եւ ամբողջ  
Տարի մը ոչ ըսի, եւ հուսկ իրն եղայ:

Եւ յետոյ երբ յագեցաւ,  
Եւ յետոյ երբ եկան ցաւերն ու պէտքերն,  
Որդիներով, (իրենն էին որդիներն)

Ալտուած ներէ՛, ոհն, իրեն,  
Զիս կոխկըրտեց՝ զերդ հընձանի մէջ խաղող-  
Մէկ միայն էր, եւ հարիւր դեւ կը թըւէր:

Ես չեմ գիտեր ինչպիսի՛  
Նախատինքներ կ'ընէր ինծի. վաս մըն էր,  
Գիտեմ, եւ իր խօսքերն էին դաշոյններ:

Ո՞վ զիս թոյնով զինովցուց.  
Ո՞վ զէնքը այս իմ ձեռքիս մէջը դըրաւ,  
Ո՞վ զայն անոր կողէն մըլիեց խըրեց ներս:

Զիս գիտեր մայր, կը նընջես,  
Վախճանեալները չեն յիշեր դառըն կեանքն,  
Եւ կը ծածկէ զանոնք ապրիւը ծաղկով:

Ես... կ'արտասուեմ ու կ'երգեմ,  
Կ'երգեմ, որ ես ամէն վայրկեան չըլըսեմ  
Սոյն իր ճըշիւնն՝ երբ ինկաւ քովըս տապաստ:

## Յ Ն Ա Յ Տ Տ Ո Ւ Խ Յ

(Անձելիքա քրոջա)

Հեռաւոր տուն վաղեմի,  
Բաց՝ ազատ այն մարգին վրայ,  
Զոր զերդ մանեակ մը թըրթըռուն կը գըրէէր  
Գետակը շուրջ, որուն մէջ  
Կը ցոլային թուի արձաններ՝ մամոապատ  
Խարիսխներով. եւ ցանկէն ներս՝ փետրաւոր  
Երգիչներու բարեբաստիկ արգունիք՝  
Տունկերը թաւ հինաւուրց,  
Ամայացած կանաչաւէտ դարաստան,  
Իմ երազող հոգիիս՝  
Դիւթանքներու, հրաւէրներու պարզեւիչ.

Վաղեմի տուն, չես գիտեր  
Թէ որմերուդ միջեւ դուն  
Գեղածիծաղ զարուններու որբան շող,  
Ինչքան փայլակ ծրարեցիր.  
Վախկին ուսումնի, առաջին սէրն, առաջին  
Վիշտն, ու զանձերը յուռթի՝  
Ճոփ յոյսերուն՝ անմահական կոյսերուն,

## ԻՆՔՆԱՇԱՐԺ ԿԱՌՔԻՆ ՄԷԶ

Ոսոխ ամէն արցունքի,  
Գերագոյն՝ վեհ գեղոյ օրհնեալ քիմեռներ,  
Որ ըզքեզ, ով հեռաւոր տուն վաղեմի  
Կը պլճնէին ծաղիկներով, աստղերով,  
Կը պլճնէին թեւերով:

Եթէ երբեք տօնական օր մը լըսեմ  
Տըղոց ճիշերն ու ծիծաղ,  
Կամ սոլիակին դայլայլիկները՝ գիշերն.  
Եթէ անուշ, քօղաւոր, յամըր հովիկն  
Խնձ ծառերու բերէ բոյրն  
Եւ զանգակին կամ զանչիւնն,  
Խնչպէս որ այն իրկուններն,  
Փախած՝ բեկրեկ ժամերն ինծի կը դառնան,  
Կ'արթըննայ մէջըս կենդանի յիշատակն  
Խմ առաջին բնակութեանս,  
Եւ, հեռաւոր հին օճախ,  
Քեզ կը խորհիմ, քեզ կու լամ, քեզ կը դառնամ:

Յառաջ, յառաջ. յաղթանակին ըզգըլիսանքն  
Օ՞ն թող հեծնէ հետերնիս. թոփնք մըրըրկին  
Դէպ անծանօթ կախարդական պետութեւնն,  
Մէնք, մէնք տէրերս ժամանակին ու շարժման:

Մէր ետեւէն փոշեթաւալ թող գլորի  
Ըսպասումի եւ տաղտուկի տըխուր յուշն.  
Յառաջ, յառաջ, ոչ եւըս ծայր՝ չափ սահման  
Մէր վեհագոյն աշխարհակալ տէրութեան:

Ժամերը մեր ետին՝ դանդաղ՝ անձկալից  
Տագնապներով. Կոյր ցընորգները պըրերգ  
Հանգիստներու, սին հիացումն. օ՞ն, հոգին  
Գաղլէ անցնի ապագային անդունդներն:

Մըրըրկը ձայն կու տայ մեզի. մեզ երկուս  
Պիտի չտեսնէ անհաւասար մըրցանքին.  
Պիտի յաղթենք՝ փախչելով սուր փութափոյթ  
Աւելի քան ամպերը, ժամն ու հովերն:

Յառաջ, յառաջ, աւելի ժիր. ցնորական  
Ստուերներ ըզմեզ կը հալածեն. կը տեսնեմ

Անոնց գեղին կռածագ ճանկերը ահա  
Որ կ'երկըննան մեր ուսերէն բըռնելու:

Վըտարեցէք հեռուն, հոգերն են տըժգոյն,  
Եղեռնաւոր՝ ամէն առոյդ սըրտերու,  
Եւ նախանձու ամէն կարշնեղ արութեան.  
Մէնք յաւիտեան անոնց գերի՞ պիտ' ըլլանք:  
Ո՛չ, գիւային ուրուներ, ձեզ յաղթելու  
Համար եթէ չըբաւէ մեր ուժը, մենք  
Պիտ' անարգէնք բախտն ու տանինք հետերնիս  
Քաշըշէլով դէպ ի մահ, դէպ ի մահ, մահ:

## ԷՆԴՎԱՐՈՒՄ\*

Խրոխտանք իմ, չե՞ս օրեր ուրեմն ընդունել  
Այս սիրտ մաշող մըտածումն,  
Որ իմ վըրաս կը տիրէ.  
Աւ յաղթել չե՞ս գիտեր դուն.  
Ուրեմն ամէն ուժ շիջան.  
Եւ ես քեզ օր մ'այնքան հըզօր կարծեցի:

Եւ գուն հըզօր էիր. բայց ո՞վ կըցաւ, ո՞վ  
-քեզ լըռեցնել, հեղացնել,  
Որ կըրնայիր աչքերուս  
Արցունքներուն սանձ դընել,  
-քեզ՝ զայրացկուտ քուրմ հոգւոյս,  
Զոր գուն քեզի իբր աղախին ունէիր:

. Ասհկանացու մ'հըպարո՞ որ փոյթ չ'ըներ քեզ,  
Եւ չի գիտեր ըրած վասն:  
Այս է ահա քեզ ընկնողն.

\* Այս եւ հետազայ երկու քերթուածները երիտասարդ  
Հաստկի զրութիւններ են, զրոս իր հասորներուն մէջ չէ  
անցուցած ողբացեալ Բանաստեղծուհին:

Եւ կը ներես որ ճըմլէ  
Զիս անիրաւ բեռան տակ  
Իրմէ բընաւ չըխընդրած մէկ գըթութեանս:

Օ՞ն, արթընցիր, եւ հըզօրեղ՝ զերդ երբեմն՝  
Հրաման ըրէ այս սըրտին՝  
Որ ցնորումի չըդառնայ.  
Եթէ չըծոփ, կոտրէ՛ զայն.  
Բայց մի՛ թողուր՝ տեղիք տայ,  
Եթէ իրմէ սէրը խընդրէ վասութիւն:

Եւ ա՛լ քանցէ հոգւոյն ամբիծ տաճարէն  
Երկրոպազած թընամին,  
Ապախտաւոր ժանտ աստուածն.  
Եւ տուր ինձ հին մըոռնչներս,  
Իմ հին զայրոյթըս տուր ինձ,  
Ո՛վ խրոխտանք իմ, եթէ դուն չես մեռած դեռ:

## ԵԿԵՂԵՑԻՒ ՏՊԱԽՈՐՈՒԹԻՒՆՔ

Եկեղեցին մութ էր, առջիս կը բացուէր  
Կողարձակատարը՝ միակերպ սիւնաշարքն,  
Եւ խորը՝ խաչ մը բարձրաբերձ, ահազին:  
Զէր լըսուէր ձայն կամարներուն տակ երկայն,  
Հըծծիւն մը լոկ՝ նըման թեւի բախումի  
Խոստվանոցի վանդակներուն ետեւէն:

Ի՞նչքան աղուոր, քընքուշ էր այն աղջընակն.  
Անուշ՝ չինչ դէմք մը տասնըվեց տարիի.  
Իր մանկական լոկ կիսագէմքը տեսայ,  
Եւ ըզգացի անոր քողին ետեւէն  
Եւ ըզգացի աշուին. բայց.... կը խօսէր, կը խօսէր.  
Ծափ աշուին. բայց.... կը յայտնէր մեղք մը միծ:

Եւ ինչպիսի՛ մեղք էր արդեօք. երկիւլած  
Աշնպէս եւ աշնպէս դեռ մանուկ: Դարձայ ես  
Խոստվանոց ծեռունիին, ունէր ան  
Սուրբ աշուլներ, եւ կը կենար լուռումունջ.  
Եւ կը լըսէր՝ ողժոյն ողժոյն՝ իր վըտիտ  
Ու չոր ծեռուին միացուցած ծընկան վրայ:

Ինչպիսի՛ մեղք մըն էր, ի՞նչ մեղք մ'անսովկոր  
Կ'ըսէր նէ քեզ: Դուն որ անթիւ սըրտերու

Աըսած էիր ծածուկ մեղքերն հանդարտիկ,  
Արդ ի՞նչ տըխուր կամ անուշակ զաղոնիքներ  
Յայտնեց քեզի այն աղջնակն, որ իրեն  
Հին ճառերէդ խօսք մըն ալ չես պարգեւեր:

Չուսկ օրիորդը կը լրոէ. արդ գուցէ  
Լուռ արցունքով նէ կը սպասէ կը սպասէ  
Մըխիթարիչ խօսքի, ձայնի մ'որ իրեն  
Խաղաղութեան վըրայ խօսի եւ ներման:  
Խսկ ալեւոր ծերունին սուր աչքերով  
Պիտի ուզէր խօսիլ, բայց... լուռ կը մընայ:

Ան ալ ատեն մ'ունեցաւ իր սըրտին մէջ  
Տըղայական վախեր, կասկած, բարախիւն:  
Ապրիլի սիւր մը կը դառնայ, կը գըտնէ  
Կը զգայ գեռ ան իր աղջնակի վառ հոգին...  
Մանիշակի, շուշանի ի՞նչ բուրումներ  
Կը ծրարէիր խօսքերուդ մէջ, աղջիկ դու:

Չուսկ կ'արթըննայ ծերն, եւ ահա վերջապէս  
Կ'ելլէ գողգոջ, ահա կ'իջնէ գանդաշուն:  
Համեստ աղջիկն օրհնեց տիրոջ անունով  
Քաղցր եւ անուշ աշուլներով սիրակաթ.  
Յետոյ յուզուած դէմքով այսպէս թոթովեց.  
«Գնա՛, եղածիդ պէս՝ անարատ պահէ՛ քեզ»:

## ԵՐԲ ԳԵՐԵԶՄԱՆ ՏԱՆԻ ԶԻՍ....

Երբ գերեզման տանի զիս  
Թաղմանական այն թափորն  
Յամըր քայլով, զիմակաւոր դէմքերով,  
Որ դամբանի, թաղուածներու նոելացած  
Ա՛լ հոգ չըներ ով կ'անցնի.  
Երբ զիս արկզի մը մէջ գըրած՝ ա՛լ յանձնեն  
Արտասովոր այն մարդոց,  
Եթէ քու միտքըդ իշնայ  
Որ ես քեզի հաւատարիմ մընացի  
Առանց բընաւ մըրցանակի յուսալու  
Երկրի վըրայ, եւ եթէ քու սըրտիդ մէջ  
Արծարծի հուսկ ուրեմնն կայծ մը սիրոյ,  
Գութի զգացում մը վիճակիս համար հէք,  
Կայէ որ քովըս լլաս:  
Կ'ուզեմ քու լալըդ տեսնել...  
Տեսնել քու լալդ ինծի համար... անարգուած  
Հըպարտութիւնն՝ որ զիս այնքան չարչարեց,  
Եւ աչքերու՛ սրտիս արցունքը երկայն  
Քենէ այս վրէ՛ժը կ'ուզեն.  
Շատոնց արգէն լուրջ սիրտն անոր կը սպասէ,  
Եւ ժամը շատ հեռու չէ:  
Ի՞նչ շողողուն արշալոյս  
Կ'երեւայ ինձ այս արեւմուտքը, ի՞նչպէս

՚իմ մըտածումըս կը սպասէ, կը ցանկայ  
 Անոր հանդարտ ու պատրաստ:  
 Ասսիկ գոռող ելար գուն.  
 Արդ երկիր վրայ եթէ ինէ կը փախչիս,  
 Գոնէ վերջին ճամբուս մէջ  
 Նայէ որ քնվըս ըլլաս:  
 Մի անցըներ մըտքէդ գուն  
 Որ հոն փակուած ու սալացած եւ մեռած  
 Ես քեզի խուլ գըտնըւիմ,  
 Եւ գուն ի զուր կորսընցընես վայրկեաններ:  
 Զի մեռելներն եթէ հոն ցուրտ են ու լուռ,  
 Այն է պատճառը՝ զի անոնք կ'ունկընդրեն.  
 Եւ աւելի, շատ աւելի անոնք լաւ  
 Կը հասկընան սիրելիները իրենց՝  
 Քան երբ արփին կը ճաճանչէր բիբերնուն:  
 Խրդմի որբան սուր խայթեր,  
 Ի՞նչ տարածամ գութ՝ գորով  
 Կը տեսնեն այն համր, անշըլունջ թաղուածներն  
 Իրենց խոնաւ անկողնէն:  
 Մեռնողին սիրտն այս ըսփոփանքն ունի լոկ,  
 Այս միակ դառն ըսփոփանքն:  
 Ո՞հ, յիշէ՛, ո՞հ, յիշէ՛, եւ այն առտուն դուն  
 Նայէ որ քնվըս ըլլաս:


---

### ՈՒՂՂԱԿԱԼԻՑ

«Սիրոյ երզը» ոտանաւորին մէջ, էջ 19, երկրորդ տան  
 վերջին երկու տաղերը, ուր աչքի վրէպով թօգիա (ար-  
 քունիք, պաւատ) րացիո (ճաճանչ, նշոյլ) տեսեր եմ,  
 ալքաբ է փոխել այսպէս.

Ուրախութեամ և յուսոյ նոր պալատմեր պիրմազեղ  
 Փիտի կամդմեմ քեզ շըքեղ:

Նոյնպէս «Վշտագնելոց գարունը» ոտանաւորին մէջ,  
 էջ 109, առաջին տան երրորդ տաղին այս պիտի ըլլայ  
 ո՞ր, quale quel տեսեր եմ՝ նոյն աչքի վրէպով:  
 Էջ 26, տող 1, և ւշն կարդա՛ և ւսւ:



ՀՀ Ազգային գրադարան



NL0317354

404

Գրայ.

7855

ԹԱՐԳՄԱՆՉԻՆ ՆՈՐ ԳՈՐԾԵՐԸ

---

Հայկական նոր Մատենադիսութիւն և Հանրագիտարան Հայ կեանքի 1512-1905. Ա պրակ, Ա-թ. 4<sup>0</sup>, 800 էջ. 1909. գիմմ է՝ 7,50 ֆր.

— Բ պրակ. թ-չ. էջը 800-1600. 1910. գիմմ է՝ 7,50 ֆր.

Վերգիլիոսի Ենէական. բարձրէն աշխարհաբար թարգմանուած. 8<sup>0</sup>, 573 էջ. 1910. գիմմ է՝ 2 ֆր.

Լէոբարտի. Երգեր. 8<sup>0</sup>, 222 էջ. 1910. գիմմ է՝ 1 ֆր.

Տանդէ Ամիկիւրի. Աստուպծային կատակերգութիւն. Ա. Դժոխվ. Բ տպագր. թարգմանչէն բարեփոխուած. 1910. գիմմ է՝ 1, 50 ֆր.

Վիկտորիա Աղամուր. Յաւիտեմական գրոյց. գիմմ է՝ 1, 50 ֆր.

— — Նոր երգեր. 1910. գիմմ է՝ 0, 75 ֆր.

---

Դիմել մեր սովորական հասցէիթ

Imprimerie Arménienne - Venise (Italie)